Ն՝ 1329 — 1882 ՅՈՒՆՎԱՐ 20 ՇԱԲԱԹ — ՊԷՏԻՆՃԻ ՄԷՆԷ

ԱՊՕՆԷ ԳԻՆԱԹԼԱՐԸ

Մէկ ամիսէ 20 դուրուշանոց

ՍԹԱՄՊՈԼ ԻՉԻՆ

Պիր սէնէլիք . . . . 180 ղրշ.
Ալթը պաբզ . . . . 90 »
Իւչ պաբզ . . . . 50 »

ՎԻԼԱՅԱԹ ԻՉԻՆ

Բոսթա իլէ իրսալ ալունաճագլար իչուն

Պիր սէնէլիք . . . . 220 ղրշ.
Ալթը պաբզ . . . . 110 »

30 Բարա

ԹԷՐՃԷՄԱՆԸ ԷՖԷՐԵԱՐ

ՄԻՎԱՏՏԷ ԲՈԼԻՍԻԿԻՅԷ ԵԼՄԻՅԷ ՎԷ ՄԻԼԻՅԷ

ՎԷ ՍԱՔԻԼԷՅԻ ՀԱՄԻ ԵՒԷՎԱՄԻ ՂԱԶԷԹԱ ՏԷՐ

ԻԼԱՆԱԹ ԳԻՆԱԹԼԱՐԸ

Պէհէր սաթրը իչուն

1 վէ 2 վէ ճիւնէի սահիֆէյէ 5 ղրշ.
Կիւնէիւ սահիֆէյէ . . . 2 »

ԻԽԹԱՐ . Պանդա՝ Շիրքէթ վէ ումուրու սարրաֆիյէյէ այիտ .

2 վէ ճիւնէիւ սահիֆէլէրէ . 6 ղրշ.
Կիւնէիւ սահիֆէյէ . . . . 4 »

Զիյատէ միւտտէթ իչուն իլանաթա այրը բազարլըգ օլուր ։

Ֆէվատտը նաֆիսյա տայիր սէնատէր մէհքանէն գապալ օլունաճագ վէ ատրան նամայան էվրագ իտտէ օլունմայաճագ .

30 Բարա

Իտարէխանէսի վէ մաթպասաը, Սթամպօլոյա Պապը Ագի ճատտէսինտէ էսկի Պապը Զապթիյէ սոգաղը քէօշէսինտէ նումէրօ 8.տէ տիր։ — Ղազէթանըն ումուրու իտարէ վէ թահրիրի, տիր ատիտ քեանֆէյի մէվզուտ հագգընտա, Ֆիւտրի զազէթա՝ Տիգրան, Ճիվէլէկեանա միւրաճատաթ օլունաճագը կէպի, քեանֆէյի մէքեաթիպին տախի անըն նամընա կէօնտէրիլմէսի իգթիզա էտր։

ԱՍԻԹԱՆԷ 20 ՅՈՒՆՎԱՐ

ԿԻՒՆԼԻԻԲ ՀԱՎԱՏԻՍ

Կուէր ոբէ-Պոռ նամ կազէթանըն պէհեանընա կէօրէ, Բուսիա թազմինաթը հարպիէսինին թէէտիյէ վէ թէսվիյէսի իչուն տէվլէթը Օսմանիյէ իլէ Բուսիա տէվլէթի արասընտա մուվաֆֆագաթ հասըլ օլուպ, հիւբիւմէթը Սէնիրէ թարաֆընտան Բուսիայա սէնէվի օն միլեօն ֆրանգ թէէտիյէ օլունաճագ, վէ այս մէպլաղ՝ պաղը վիլայաթը Շահանէ վարիտաթըյա յուսումաթ վարիտաթընընը էօշրիւ իլէ թէէվին իտիւճէք . վէ մէսրաղը մէզբիւր՝ ասկապը թահսիլը վարիտաթա նամընա թահսիլը վարիտաթա մէմուր օլան մէճլիսի իտարէ մարիֆէթիյլէ թահսիլ օլունաճագ տըր ։

—

Մուսիւ Բոռնամ ինկիլիզ կազէթասընըն Մըսըր հագգընտա եազտըղը պիր պէնատ չէօյլէ պիր ֆիգրա օգունմուշ տըր .

«Մ. կամպէթա՝ այս տէֆա Շէրպուրկ թէրսանէսինտէն ավտէթ իմմիշ օլան Ֆրանսա պահրիյէ նազըրը՝ նէզտինէ տավէթլէ պիր գաչ սաաթ միւզաքէրատա պուլունմասը՝ Մըսըրա գուվվէթլի պիր Ֆրանսըզ տոնանմասը. նէն սէվդի նէ գատար զէմանտա միւմքին օլապիլէճէյինի թահգիգ մագսատինէ մէպնի օլտուղունու ասկապը վուգուֆատան պաղըլարը մայիւմաթը մէվսուգլէրինէ իսթինատէն պէհեան իտէյօրլար .»

—

Եունան սէֆիրի Մ. Գունտուրիօթի հուզուրը Շահանէեէ տուսխուլ իտէճէք իքէն, պաշխազինէ. տար ուսթանըն վուգուր վէֆաթընա մէպնի պու միլագաթըն թէէխիր իտիլտիկինի տիւնքի նիւսխէմիզտէ եազմըշ իտիք .

Ալտըղըմըզ մալիւմաթը ախիրէէ կէօրէ, միլագաթը մէզբիւրէ եարընքի բէնչէնպէհ կիւնիւ վուգու պուլաճագ տըր ։

—

Բիվայէթէ կէօրէ, Տէրսաատէթտէ թէչէքքիլ իտէճէք օլան բուսումաթ մէճլիսը իտարէի ճէտտէսինտէ իթթիհանընը Տէրսաատէթ սէֆարէթի պաշ թէրճէմանը Մ. վէրնօնի աղա թային օլունաճագ տըր ։

—

Լէվանտա պէրվէճէը ռաթի օգունմուշ տըր .

«Լիչթիտիմիզ կէօրէ, Հարպիէ նէզարէթի՝ եէմէն իխթիլալը նա քեպզը վէխամէթ իթմիշ նազարըյլա պագմագտա օլտուղունտան, իխթիլալը մէզբիւրընը մէնի զըմիճընտա թէտապիրի լազըմ իթթիխաղ իթմէք իչուն քիւլիւթլի թաքսիսաթ թալէպ օլունաճագ տըր . Բիվայէթէ կէօրէ, թալէպ օլունան մէպլաղ 900.000 լիրայա պալիզ օլմագտա տըր : Էկէր տարիւէրպա օլաճագ օլան վիլայէթը մէզբիւրէնին ուզագլըղընա պաղըլըր իսէ, պու զատար պիր մէպլաղըն լազըմ օլմատըղընա հիւքմ օլունմամաղ . Էկէր հարէքէթը իսեանիյէ վախիմ իսէ , վէ եախատ վախիմլէշմէսինէ էսպապը միւհեմմիլէ վար իսէ , ատա ազիմ թէտարիքեաթտա պուլունմագ իգթիզա իտէր . զիրա իսեանը մէզքիւրընը նէ տէրէճէեէ գատար քէսպը վիւսաթ հաճէճէկինի վէ եախատ գրթաի մէզքիւրէնին հանկը թարաֆընտան հարէքէթէ պէտ իթմէք լազըմ կէլտիկինի քէշֆ իլէմէք իմքեանընը տըր .»

—

Ինկիլիզ կազէթալարընը պէհեանընա կէօրէ , իխթիլալ՝ եալընը Ֆալմացիտտա վէ Հէրսէքտէ օլմալը , Պօսնայա տախի սիրատէթ իթմէքտէ իմշ .

Ֆալմացիտտա Լօսթիցա էհալիսի Ավսթրիա գարաղոլարընը թարա իտէրէք պիր քիւչիւք ճիւհուրիյէթ թէշքիլ իթմիշլէր իմշ ։

Սմիռդոյ կազէթասընընը վիէնա մուխպիրինտէն ալտըղը մէքթուպը մախսուսընը պիր ֆիգրաի միւհիմմէսի տիր .

«Աւսթրիա հիւքիւմէթի՝ Պոսնիագանը չըմալը զարպիսինտէ ումումի պիր իխթիլալն զուհուրա կէլէճէյինէ տիր մալիւմաթ ալմըշ տըր : Պու իխթիլալ՝ Սըրպիա մուհարէպէսինտէն եվվէլ օլտուղու կիպի , Հէրսէքտէն պայայաճագ , վէ օրատան Ֆալմացիա նահիյէլերի իլէ Պոսնա գրթասընա գատար թէվսսիլ իտէճէք տիր .

«Իխթիլալա Գարատաղ էհալիսինին տախի տախի օլմասը իհթիմալաթը գարիպէտէն օլուպ , Գարատաղ պէյի ֆամիլեասընը Պարա կէօնտէրմիշ , վէ մուխասէմաթա իպթիտար օլունտուղու կիպի բրէնսին ֆամիլեասը իթալիայա կէօնտէրիլմէք մուսամմէմ պուլունմըշ տըր .

«Մէհֆիլը սիյասիէտտէ իխթիլալան պահս օլունտուղու զէման , արթըգ Գրիվօյնամը՝ աղըզա պիլէ արնմարպ , մէսէլէնին էհէմմիյէթը սիյասիէսինտէն պահս օլունուլոր : Պոսնանընն ճիհէթը չարգիէսիյէ Հէրսէք թարաֆընընտա վէ Գարատաղ հուտուտընտա իխթիլալա հագրը օլան ասիլէրէ նիսպէթլէ Գրիվօյնի ասիլէրի հիչ մագամընտա ատտ օլունաա պէճա տըր . Հէրսէքտէ պու տէֆա պաչամըշ օլան իխթիլալ՝ 1865 սէնէսի իսթիլալընընա պէնզամին նամ ասի սէրքէրտէսինին գարի օլունտըղը մահալտէն չըգմըշ տըր .

«Շիմամի օլտուղու կիպի , օ զէմանքի իխթիլալ տախի նամէսի գա վէ եէտտի պաչ կէօսթէրմիշ իտի : Զիրա օլունան մահալլէրտէ յունվար այընընը 9ընճը կիւնիւ 300 գատար ասի՝ Շնայտր գարապինալարրյա միսէլլահ օլտուղարը հալտէ , Աւսթրիանընը պիր ֆրգա ժանտարմասը՝ իւդերինէ հիճում իտէրէք , ճիվէսինի մահվ իթմիշլէր տիր .

Աւսթրիա իտարէսինէ ալընմըշ օրան իսլամ ժանտարմալարընը քեաֆիֆէսի պու էնատ պիրտէն պիրէ զալպ օլտուլար : Զանն օլունտուղունա կէօրէ , իսլամ ժանտարմալարը ասիլէրէ պիրլէշիյօրլար .

«Սըրպիա հուտուտը իւզերինտէ տախի պիր չօգ ասիլէր կէօրիւլմիշ տիր : Պունկար՝ չամխալարը հիւքիւմէթճէ մայիւմ օլան բանալավիդմ մուհարիբլերինին թահթը իտարէսինտէ տիրլեր .

«Հէրսէք վէ Ֆալմացիա թարաֆալարը ա Աւսթրիա տէվլէթի գուվվէ ի իրիլիյէ սէվգ իմսէտէ, իխթիլալը թէսքինէ պունտան սոնրա բէք գօյալ մուվաֆֆագ օլմադ : Պօսնա վէ Հէրսէք եէհալիսինին քեաֆիֆէսի Աւսթրիա խրտմէթը ասքերիյէսինի գապալ իթմէքտէ միւթմէֆիգ կիպի տիրլեր .»

—

Գրէյ-էնտաու Բոյլենէ կազէթասընընը պէհեանընա կէօրէ , Ավսթրիա իլէ Գարատաղ պէյինտէ պիր մուզավէլէ ագը խապէրի եանլըշ օլուպ , անճագ Գարատաղ մէմալիքինէ տուխալ իտէն ասիլէրին սիլահլարընը թօրլալը , պիթարաֆ հիւքիւմէթլէրէ ախտ օլան վէզալիֆի իլա իթմէսի բըրէնը մուսմալէ յհատէն թալէպ օլունմուշ , վէ բրէնս տախի՝ պու թալէպէ ռիզա կէօսթէրմիշ տիր .

Շու էնատտէ ասիլէրին պուլունտուգլարը էեալաթտա 24000 Ավսթրիա ասքերի պուլունուլոր : Ասաքիրը մէրգումէեէ 12000 իմ տատ ասքերի տահա իլավէ օլունաճագ տըր .

Պիր չօգ Հէրսէքլիլէր ասիլէրէ պիրլէշտիքլէրի կիպի , Հէրսէքյին պագը քէօյլէրինտէ տէ հիչ քիմսէ գալմամըշ տըր .

Հէրսէքլիլէր պիւսպիթիւն ասիլէրէ պիրլէշմիշ օլտուգլարընտան , իսեանըն Պօսնայա սիրայէթ իթմէսի միւհիմմիլ տիր .

Պուգրէչէն պէր վէճճի աթի եազըեօրլար .

«Հէր կիւն պուրայա Բուս գաղթանը վիւրուա իթմէքտէ տիր . Պանդարըն քեաֆիֆէսի-էլէլ Բուպա կիյինմէշ օլաճագլարը հալտէ Բուճուղա ազմէմէ իտէեօրլար . Պու սըրատա չէհրը մէզքիւր՝ Օսմանը — Պուլկար չէհրինտէն գիյատ պիր Բուս չէհրինէ պէնզէմէքտէ տիր : Պու գաղթանընն բէք չօղու Պուգրէչէն կէչճճէք եէրտէ , Բէնի վէ Սիլիսթրէ եօլունու թութարագ օրատան տա մէմլէքէթին իչէրիլէրինէ կիտէեօրլար .

«Ժէնէրալ Տոդթօրով պուրատա (Պուքրէշտ) սուրմատարընտան , տէմիր եօլ սթասիօնընտա Բուս սէֆարէթխանէսի մէմուրիյինտէն պիրի՝ մուսմիրէ լհ մէնէրալա պիր խագըմ եվրագ վէրիպ , քէնտիսի տէ անտէն պիր բաքէթ ալմըշ տըր .

«Բանալավիսթ գօմիթէսի Բուսճուգտա պէօյիւք պիր մէճլիս ադտ իտուպ , օրատա Օտեա վալիսի բրէնս Տօնտուգօֆ Գորատգօֆըն պիր մէքթուպը գրաաթ օլունմուշ տըր : Պու մէքթուպտա մուսմիրլէհ բրէնս՝ իշ կէօրէճէք վագթ կէլմիշ օլտուղունու «պէօեիւք Սլավիսթան մուհիպլէրինէ» իշար իթմէքտէ տիր .

«Ֆէսատոը Հուպմայեր հէնուզ Պուքրէշտ օլուպ , բրէնս Ռուրուգֆտան տէֆաթլէ տավէթ օլունմուշ տըր : Կէչէճէք հաֆթա մուսմիրլէ յհպէկրատա կիտէճէք տիր .»

ՏԱԽԻԼԻԹՔ

—Պաթանաթը Սէնիյէնին Ռթինա սէֆարէթի թարաֆընտան պաղը Ակիյէ խապէր վէրիտիկինէ կէօրէ , շու սրրատա եունանիստանա վագր Ռթիգ վէ թէուալիա էեալէթլէրինտէ սրդրը խասթալըզը իճրան հիւքմ իթմէքտէ օլտուղունտան , մէզքիւր խասթալըզընն մէնը թէվսսիւբ իչուն թէտապիրը իհթիյաթքեարանէ իթթիխաղ օլունմագ իւզրէ թիւրքիա իլէ Եունան հուտուտը մէմուրիյինէ էվամիրը լազմէ իրսալ օլունմուշ տըր .

—Ալտըղը թալիմաթը ճէտիտ իւզերինէ , Ֆրանսըզ բոսթասը՝ Պուլ կարիսթան իլէ տօղրուտան տօղրույա մուխապէրէ իթմէկ մէմուր օլմուշ տըր : Պէ.յօղու , Գալաթա վէ Սթամպօլտաքի Ֆրանսըզ բոսթանէյէրի՝ պունտան պէօյէ հէր հաֆթա սալը վէ ճուման կիւնէրի էմարէթը մէզքիւրէ բոսթանէյէրի իչուն մէքթուպլար ալազ ու գապալ իտէճէքլէր տիր .

—Բուսիատա եահուտիլէրէ վուգու պուլան հագաբէթ վէ թատագիգաթ ալէյհինտէ բրօթէսթօ իթմէք իւզրէ Մանչէսթրրտա պուկունն պիր ճէմիյէթ իճթիմա իտէճէք տիր : Պու մագսէտէ մէպնի Լիվրբուլ իլէ Ինկիլթէրրանընն տիկեր պաղը պէօյիւք չէհիրլէրինտէ տախի պու կիպի իճթիմալեր վուգու պուլաճագ տըր .

—Բուսմանիա գրալը թարաֆընտան, Թուրնօ-Սէվերինտէ Օսմանը չէհպէնտերի պուլունան էրնէսթ էֆէնտիյէ Գոռն ոբ Բոռմանի նիշանընն օֆիսիէ բիւթպէսի իթագըլընմըշ տըր .

—Ատանա վիլայէթի պիտայէթ մահքէմէսի միւտտաիի ումումի մուավինիկի՝ Ե գիատ պիտայէթ մահքէմէսի միւտտաիի ումումի մուավինիկինտ Ն միւնֆասըլ Ֆիքրի էֆէնտիյէ թէվճիհ պույրուլմուշ տըր .

—Մէվլազըի մուխթէլիֆէտէ գարանթինա միւտտէթինի իքմալ իթմիշ օլան հաճիէրտէն պիր մըգտարը աւնքի կիւն Ցէրսաատէթ վիւրուտ իթմիշ տիր .

—Տիարպէքիր միւթէպէրանընտան օլուպ , 8—9 այտան պէրու Սթամպօլտա պուլունան Գազազեան Ցովսէփ էֆէնտի պու կիւն Հալէպէ միւթէվէճիհէն Ցէրսաատէթտէն հարքէթ իթմիշ տիր։

—Էրզրումտան թէլեֆոնէ Հոֆէ. էրնա եազըլտըզընա կէօրէ , իրանա կէօնտէրիլմէք իւզրէ թրապիզոնտան Էրզրումա վիւրուտ խէն էմթահա էճնէպիյէ սանտըզլարը տէրունինտէն պիր խալը պէյլիք Մարթինի թիֆէնկիյէ պիր գաչ սանտըզ ֆիշէնք էտէվմէք զահիրէ չըգարըլմըշ վէ պունլարը դաչըրմայա թատատատի իտէնլեր իլէ էմրը մուայէնէտ միւսամէհա խլէեէնլէր թահթը իսթինթագա ալընմըշ տըր .

—Սիրիմրիտէն խապէր վէրիլտիկինէ կէօրէ , կէչէնտ պիր ցիֆթճիին՝ թարլասընա նազլ իթտիյէ կիւպրէնին ալմընտան պուլուղու 40,000 լիրա մըզտարը պիր մէպլաղ՝ Մէարիֆ նէզարէթի մարիֆէթիյէ մահալը մէզքիւրտ թէրազգիի մէարիֆէ սարֆ իտիլէճէկկի կիպի , մէպլաղը մէզքիւր իլէ խարապա եիւզ թուրմուշ օլան պիր տէ մտրէսէ թամիր օլունմուշտը : Բէգա պիր տէ մէքթէպ ինչա իտիլէրէք , ճիվարտաքի գարիյէլէրին չօճուղլարընա թահսիլի ուլում իթտիրիլէճէք տիր .

—Դարնավալ օլմագ միւնասէպէթիյլէ Պէյօղլունտա կիճէլերի գըլըղա կիրէն գատը վէ էրքէքլիքտէն պաղը քէսան՝ միւնասէպէթսիզ էլպիսէ կիյինմէքտէ օլտուգլարընտան , պունտան պէօյլէ խօճա , Օսմանը գատը , բարագ վէ բահիպէ գըլըղընա կիրէն մասկարալը թուրթուլուպ , էն եագըն գարագօլխանէյէ կէօթիրիլէճէք վէ քէնտիլերինտէն ճէղտի նագտի ալընճագ տըր .

—Բէթէրսպուրկտան Տէյլի Թելեգրաֆ եազըլըրընա կէօրէ , Ժէնէրալ Զէրէվին ալէյհինտէ սուի գատտ թէճրիպէսինտէ պուլընտրը իչուն իտամ ճէզասընա հիւքմ օլունմուշ օլան Լանքօֆսքի բէթրօ Բավօ գալէսինտէ ասըլմըշ տըր .

—Ինկիլթէրրա վէլիի ահտը բըրէնս տը կալը իչի մախտուտը եազընտա Հինտիսթանտան ավտէթ իտէրէք Ավինայա օղրայաճագ , վէ տայըրը պուլունան գրալ ժորժա միւսաֆիր օլաճագլար տըր .

—Եունանիսթանտա Պիթին նամ մահալտէ իրէն Ռաբաղախարի նամընտա պիր գասրն 122 եազընտա օլտուղու հալտէ պու տէֆա վէֆաթ իթմիշ տիր .

—Կէչէնտ թէպաահ Օսմանիյէ իլէ էճնէպիլէր պէյինէ վուգու պուլաճագ ճիւնհա վէ ճէրայիմինգօնսօլոսլարը միւտտախէլէ իթմէքսիզին , ֆասլ ու բուլէթի հագգընտա պիր գարար իթթիխաղ օլունտըղը , վէ մուախարէն պու գարարը կէրի ալընտըղը մաշիմ տիր .

Մնամալ կազէթասընընը , Իզմիտ մուխպիրի մէզքիւր գարարընը կէրի ալընտըղընը տույմաղընտան , յունվար 26 թարիխլէյէ մէզքիւր կազէթայա կէօնտէրտիկի պիր մէքթուպտա օգունտուղունա կէօրէ , պիր Բուսիալը՝ թէպաահ Օսմանիյէտէն պուլունան պիր քիմէնտէտէն պիր մըգտար մէպլաղ իսթիզրազ իթմիշ , վէ պիր գաչ այ սօնդրա տայինինէ ալել հիսապ օլարագ պիր մըգտար ագչէ վէրիպ պու ագչէյի սէնէտին զահրընա գայտ իթմիշ տիր . Ալաբաք չօգ վագթ սիւրմէտէն , ալաճաղլը՝ մէրգումէ բուսիալը ալէհինէ մահքէմէի թիճարէթտէ տավայա գըյամ իտուպ , թէքմիլ պօրճընը վէրմէսինի Բուսիալընտան պալէպ իտէր : Մէրգում Բուսիալը՝ մահքէմէյէ կէլտիքտէ , պօրճունունն 3 գըսմընտան 4ինի իթթիխիկինի վէ հաթթա իշպու թէլիմ՝ սէնէտին զահրընա գայտ իտիլտիկինի մահքէմէի մէզքիւրէյէ պէյան իտէր : Ալաճագլընընն վէքիլի պիր բարա թէսլիմ իտիլմէտիկինի տերմէյան իտէր իսէ տէ , Բուսիալը՝ սէնէտին զահրը մուայէնէ օլունմասընը իսրար իթտիքտէ , մահքէմէի մէզքիւրէ՝ սէնէտը մէզքիւրընը զահրընը թէտարիգ իտէրէք պիր ազ եազը էքսիք օլտուղունու , վէ էազըլան եազը իլէ բարագամարընն կէօզիւքմէյէճէք տէրճէճ ուսթալըգլա հէքք իտիլդի կինի ֆարգ իտէր : Պունուն իլգէս ըրնէ իշ ճինայէթ սրֆաթընը քեսպ իթթիկինտէն , տավար մէզքիւր մահքէմէի ճինայէթ հուզուրընա իհալէ օլունուր .

Ցիվանը ճինայէթ միւսթանթիգի՝ միւճրիմ օլան Օսմանը թէպաասընը չաղրըճաղընա , պէրաէրինտէ Բուսիա գօնսօլոս վէքիլի պուլունան Բուսիալընը իսթիճվապպա չաղըրը , վէ մէզքիւր ճինայէթ մատտէսիյէ իշթիրալ իտէճէք եէրտէ , սէնէտը մէզքիւրընը թիճճարճա եօգսա սահր պիր սէնէտ մի օլտուղունու վէ տէրունինտէ եազրլան մէպլաղ ալթընն մը եօգսա կիւմիշ մի իտուկինի , վէ Բուսիալը պու բարալը նիշանընը թէէտիյէ իթմէտիկինի վէ զայրիհիմ սիւալլերտէ պուլունուր .

Գօնսօլոս վէքիլի՝ միւսթանթիգը մէրգումընն իշպու մուամէլէօնտէն տօլալը թէճճիւպատ գալըպ , սէնէտը մէզքիւրընը զահրինտէքի եազը հէքք իտիմիշ օլտուղունու , վէ պինատն ալէյհ իշպու ճինայէթ մատտէսինին բուլէթի լազըմ կէլտիկինի մէրգում միւսթանթիգ սուս օլմասընը վէ քէնտիսինի իսթէտիրի կիպի իճճաի մուամէլէ իթմէեէ սերպէսթ պըրագմասընը ճէվապէն գօնսօլոս վէքիլինէ տերմէեէտ իտէր .

Մուսիալէյհ գօնսօլոս վէքիլի , պիր գօնսօլոս մէմուրիյէթինին՝ տէլիլ եալընըզ թէպաասընընը մէնաֆիինի վիգայէյէ , իլա վագթընտա վէ մուվաֆֆագը մանթըգ օլարագ Օսմանը մէմուրիյինինին սուի իսթիմալաթընա մուխալէֆէթ իթմէյէ պիլէ սէլահիյէթի օլտուղունու պէյան իտէր , վէ մէրգում միւսթանթիգին չու թավրը նապէճա վէ ղայրը մէյրուրընտան միւթէէսսիրէն տըշարը ֆըրլանըը վէ Բուսիալընը տա պէրապէր կէօթիրիր .

Եինէ մէքթուպը մէզքիւրտ օգունտուղունա կէօրէ , չէհրը մէզքիւր ճիվարընտա մուզիմ օլան ասկապը էմլյարտէն պիր Ֆրանսըզ՝ իգամէթ իթթիկի մահալտէն քէնտի հիսապընա օլարագ թաշ չըգարըպ սաթմագտա խիչ Մերգում Ֆրանսըզ՝ 4—500 միքեապ մէթրո թաշ չըգարըպ , ինչանթ իչուն ֆիւրուսթ վէ թէսիմ իտէճէք իքէն , պիր կիւն բոսթա եօլունա թամիրէ մէմուր օլան Հաճի Իպրահիմ իլէ Թիթիւնճի Ավթանաս թաշլարը գալտրըրըլար . Ֆըրանսըզ տավանա գրեամ իտէր , հիւքիւմէթ իսէ՝ պիր չօգ կիւմ կէլտէն սոնրա , մէրգումու պալատ զիբրի սեպգաթ իտէն միւսթանթիգ կէօնտէրիր .

Միւսթանթիգը մէրգում՝ քէնտիսինէ խապէր վէրիլէն գապահարլարը չաղրըճաղ եէրտէ , Ֆրանսըզը չաղրրը , վէ չահիտ կէթիրմէսինի էմր իտէր : Մէրգում Ֆրանսըզ պիր չօգ չահիտլէր կէթիրիպ , պու չահիտլէր տէ թաշլարը 80 գաթրը իլէ մէրգուման Հաճի Իպրահիմ իլէ Թիթիւնճիու Ավթանաս թարաֆընտան գալտը. ըլլարընա չէհատէթ ու իգրար իտէրլէր իսէ տէ , միւսթանթիգ՝ պունունա իքթիֆա իթմէյիպ , գաթրըճըլարը վէ ֆամիլեալարը իսմէրինի պէյան իթմէյէրինի , վէ էվլէրինի կէօսթէրմէյէրինի վէ ղայրիհիմ ճէվապլարտա պուլունուր , վէ օլմասընը թագտիրտէ մէրգուման այէյհինէ իգամէթտավայա հագգը օլմասընընը մէրգում Ֆրանսըզա պէյան իտէր։

ԹԻԼԷԿՐԱՖ

Ազատ Հաղ
(Պոռ ռոյալ Հէլեն Ընէրէյֆէլտ)

Բարիզ 31 յունվ.

Մէճլիսը մէպուսանընն պու կիւնքի իճթիմանընտա , հէյէթը վիքէպա բէխի Մ. տը Ֆրէյսինէ՝ խիւլասասը աթիտէքի ֆգրատան իպարէթի օլան պիր պէհեանամէ գրաաթ իթմիշ տիր ։

«Պիզիմ ասըլ տիւշիւնճէմիզ մէմլէքէթաէ կէրէք մանէն վէ կէրէք մատտէթէն սուլհ ու ասայիշի մէվճուտ պուլունտրմագտան իպարէթ տիր : Պիզ կէրէք տախիլտէ վէ կէրէք խարիճտէ սուլհ ու միւսալէմէի խսթերիզ վէ պունա մուվաֆֆագ օլմագ իչուն հիչ պիր թէքեասիւլտէ պուլունմամեեաճագը . հէր ներէտտէ թէէսիրիրինինդ կէօրիւլէճէք օլուր իսէ , պու թէէսիր՝ լիյագաթլը սեպաթլը վէ սուլհ ու սաալհա մուվաֆիգ օլաճագ տըր .»

Պատեհու գապինէթօ՝ պէյանանամի մէզքիւրտ , եագընտա ըսլահամ լայեհալարը վէ պաշլըճա խըտմէթը ասքերիյէ միւտտէթինի 3 սէնէ թէնզիլ իթմէք իւզրէ պիր ըսլահաթը ասքերիյէ լայեհասը արզ ու թագտիմ իտիլէճէկինի պէյան իթմիշ տիր .

Պատեհու մէզքիւր գապինէթօ՝ գանունը էասսինին թատտիլ մեսէլէսի չիմտիքի մէճլիսը մէպուսան միւտտէթինին խիթամընա թէէխիր օլունաճաղընը պէյան իթտիրքտէն սոնրա չէօյլէ սէվիլ տիր .

«Իչ ու կիւճի չօղալթմայա չալըշաճաղը . գիրա միլլէթլէր բալթիգա իլէ եաշամալը , մէսալիհ վէ մէնֆիի մատտիյէ իլէ եաշարար .»

Պէյանանամէի մէզքիւրտ իլավէթէն պէհեան օլունտուղունա կէօրէ , նէ 100տէ 5 տուլունընրն թէվհիտինէն , նէ տէմիր եօլարընն հիւքիւմէթ թարաֆընտան սահրն ալընաճաղընտան , վէ նէ տախի եէնի թահվիլաթ թէտավիւլ չըգարմագտան տալա պահս օլունմամագտա տըր .

Մ. տը Ֆրէյսինէ՝ խիթամը մեգայէսինտէ չէօյլէ տէեօր .

«Մէճլիսը մէպուսանընն էմիյէ. թինի խսթերիզ . հիւքիւմէթ իլէ մէճլիսը մէպուսան արասընտա իթթիֆագ՝ Ֆրանսա իլէ ճիւմհուրիյէթին խայրը իչուն միւգթազլի տիր : (Էյ չէրբմալար .)

Լիօն մէպուսը Մ. Անտրիէ՝ Բարիզ վէ Լիօն պօրտալարընն խալհը ահվալինէ տարբ բէնճէնպիհ կիւնիւ պիր թէլիֆ արզ իտէճէկինի պէյան իթմիշ տիր .

Մէճլիսը մէպուսանա օլտուղը կիպի , մէճլիսը Ալյանտա տախի հէյէթը վիքէլլանընն պէյանանամէսի ալգըլանմըշ տըր .

Բարիզ 31 յունվար

Խապէր վէրիլտիկինէ կէօրէ , Ինդոչինիէյի պանդասը ալէյհինտէ պիր մուհաքէմէ պաշլամըշ , վէ պանդատա վէ Մ. Պոնթուսընն իգամէթկետնընա թահարրիյաթ իճրա օլունմուշ տըր : Տէֆթէրլէրընն մուայէնէսինտէ 96 միլիոնլըգ պիր աչըգ մէվճուտ օլտուղու թէպէյեիւն իթմիշ տիր .

Գահիրէ 31 յունվ.

Խըտիվ թարաֆընտան սուտուր իտէն պիր գարարնամէ ահվալա. մընճա , միւսթէլիթ մահքէմէլերին միւտտէթի պիր սէնէ տահա թէմմտտ օլունմամաղ տըր .

ԱԶԳԱՅԻՆ

Մաէլմէմունիէթ իչթիթիկիմիզէ կէօրէ , Գատրքէյ Արամեան գըզ վէ երքէք մէքթէպի չակիրտանը՝ պէյնէրինտէ մահիյէ 1 ղրշ. հիսսէլի Աբուֆան Ամոոց ընէրտանին նամբյա պիր ընկերութիւն թէշքիլ իթմիշլէր տիր .

Պու ընկերութիւն՝ թոբլատըղը հասըլանթը մէքթէպը մէզքիւր իչուն իրմի հիքմէթ վէ քիմիա էտէվանթը միւպայէա իտէճէք տիր .

Վարչական խորհուրդ՝ պու կիւնքի իճթիմանընա երնէ առաջնորդ մէսէլէսինին թէսվիյէսիլէ մէշղուլ օլաճագ տըր : Վարչական խորհուրդ՝ քարոզիչիք մէմուրիյէթիյլէ Սթամպօլտա պուլունան եպիսկոպոսլարա վարդապետլերի վէ Գեր. Տ. Մկրեան կիպի իչկիւզար վէ տիրայէթլի բարաշլարը առաջնորդլըգա թաշրայա իրսալ իթմէք նիյէթինտէ պուլունուեօր ։

ԱՀՎԱԼԸ ՄԻԼԻՑԷ

ՄԷԹԹԷՊԼԷՐԻՄԻՋ

Ա.

Ալիմ, քեամիլ, վէ ճահիլ, գատը՝ն վէ էրքէք, միլլէթիմիզտէ հիչ պիր չախս պուլունամազ քի, մէքթէպլէրին լիւզումունու թագտիր, վէ անկէրին թէգատիւմինի էզ ճան ու տիլ արզու էթմէսին։

Քէզալիք հիչ պիր չախս տախի պուլունամազ քի, պու գատար արզու վէ զայրէթտէն սօնրա, մէքթէպլէրիմիզին պուլունտուգլարը չիմտիքի սէֆիլ հալի իւզէրինէ տէ պէյանը թէէսիւֆ իթմէնին։

Խուսուսի իլէ միլլէթիմիզտէ Յահմանադրութիւն իհտասընտան պէրու, մէզքիւր զայրէթ վէ արզու տէրէճէյի քէմալէ վասլը օլմուշ, վէ պունլարտան մէմուլ օլունան մուհասսէնթրն բէք տէ էտնա մէրթէպէտէ պուլունմուշ օյմասը իւզէրինէ, հէր ան պէյանը թէէսիւֆ օլունմուշ, կէօնակէօն թէտպիրլէր թէճրիւպէ օլունուպ, եվէլքիլէրի կիպի պաթալա վուրուլմուշ, վէ Նիհայէթ, էկէր քէնտիմիզի ալտաթմագ իսթէմէզ իսէք, մէքթէպլէրիմիզին իտարէսի, ումումի սուրէթտէ, պու կիւնքի մէյեուս (յուսահատ) օլունաճագ հալտէ գարար զըլմըշ տըր։

Սեօղիւմիզ, քիչիսէ մէքթէպլէրի հագգընտա օլտուղունու տա խասսէթէն պէէնէ լիւզում կէօրիւրիզ։

Շու էա պու մէքթէպ, արա տըրա բէք գրսսա տէվամ իտէն պիր միւտտէթ զարֆընտա, ազ յզգ բարլագճա պիր հալ կէօսթէրտիքտէն սօնրա, երինէ անկէր տախի, ումուզ նէթիճէտ, եանի մէյեուս օլունաճագ հալտէ գարար գըլմըշլար տըր։

Վէ մատամ քի հէր հալին պիր սէպէպի վար տըր, քիչիսէ մէքթէպլէրիմիզին չիմտիքի վէ պունտան էվվէլքի մէյեուս օլունաճագ հալլէրինէ տախի, բէք չօղլար թարաֆընտան սէպէպլէր պէյան իտիլիր, վէ պիզ պու սէպէպլէրի թորլաերպ պունլարտան պիր խիւլասա չըզարմաղա չալըշտըզմըզտա՝ անկէրէն հէման քեաֆֆէօրինին տէ պիր սիյագտա չէյլէր օլտուղունու կէօրմիւշլիւզ տիր։

Բարա եօգ, բարա եօգ, բարա եո՞գ . . . ։

Պէէտն օլունան սէպէպլէրին ի. չինտէ, չիմտիյէ տէկին պունտան պաշգա պիր էսաս պուլմատըգ։

Ֆագաթ պիզ չու Յահմանպօլտա վէ կէօղիւմիւզինէ էօնիւնտէ պուլունան մէքթէպլէր իւզէրինէ պիր քէրրէ նաղար կէզտիրտիյիմիզտէ, պու սէպէպի, պիր էօղրու քեաֆի կէօրէմէէօրուզ։

Զիւնքի պիզ, միլլէթ թարաֆընտան մէքթէպլէրէ չիմտիքի գատար բարա վէրիլմէտիյի վազրթլարը տախի պիլիրիզ քի, չիմտիքինտէն բէք զիյատէ լայգլը սուրէթտէ մէքթէպլէր իտարէ իտիլմէքտէ, վէ պու մէքթէպլէրտէն տախի, հիչ տէյիլ իսէ չիմտիքիլէր գատար ալիմ չակիրտլեր զուհուր իթմէքտէ իտի։

Մէսէլա, միւթէվէֆա մինէճի Ընդրանիկ էֆէնտի վէ Ղազարոս եան Քրիստոստոր էֆէնտի կիւնլերինտէ Յամաթիա մէքթէպի, քէզալիք իւսկիւտար ճեմարանը վէ խասքէօյ մէքթէպի։

Ահէպա միւպալէղա՞ մը իթմիչ օլուրուզ, էկէր պէեանէ ճեարէթ իտէրսէք քի, պու կիւնքի կիւն Յթամպօլտա մէվճուտ պուլունան ալիմէրիմիզին էքսէրիսի տէյիլ իսէ պիլէ, հիչ տէյիլ իսէ նըսֆը, օլ վազրթլարտա մէզքիւր մէքթէպլէրտէ թահսիլ էյմ իթմիչ օլան չակիրտլեր տիրլեր։

Օլ վազրթի, հաֆթատա 60 բարատան զիյատէ ագճէ վէրմէյէն չակիրտլեր իլէ, եօղէ միւքէմմէլ մէքթէպլէր իտարէ իտիլտիյի հալտէ, չիմտի այտա պիր վէ տահա զիյատէ մէճիտիյէ կէթիրէն չակիրտլեր իլէ, նէ՞ իչիւն անկէրտէն տահա զիյատէ բարլագ մէքթէպլէրիմիզ պուլունմամագտա տըր։

Ֆագաթ չակիրտլէրտէն ալընան իւճրէթ էվվէլքինէ նիսպէտէն ագալլի պէշ գաթ ֆազլա պուլմուշ իքէն, պրագալըմ մէքթէպլէրիմիզին պէշ գաթ տահա զիեատէ բարմագ պիր հալ քէսպ իթմէլերինի, հաթթամուղայիրի օլարագ, տահա զիեատէ էտնա պիր հալ քէսպ իթմիչլեր տիր։

Պու նէ՞ հիքմէթ տիր։

Բարա եօգ տուր էօղրիւնիւն հիքմիւ նէ՞րէտէ գալբեօր։

Եա միլլէթ Յահմանադրութիւն իհտասընտան էվվէլքի գատար մէքթէպլերէ բարա վէրմէյօր տէմէլի, եա եօգսա, պիզ բարայը գուլլանմանը եօլունու պիլմէեօրուզ տէմէլի տիր։

Իմի մանթըգ ահքեամընճա, պունտան պաշգա պիր նէթիճէ չըզարմամըզ գապլի օլամազ։

Վէ մատամ քի միլլէթ Յահմանադրութիւն իհտասընտան էվվէլքի գատար բարա վէրմէյօր տէեճէք գատար հագգդաթի հալի թէպտիլ իլէսէեէ քիմսէնին ճէսարէթի պուլունմաճաճագ տըր, իմի սօնրաքի հիքմիւ գապուլ իտիպ, պիզ բարայը նէ եօլտա գուլլանճագ օյտուղումուղու պիլմէեօրուզ տէեէրէք մերճէ գուսուրումուզու իգրար վէ ադնը թամիրինէ զայրէթ իլէմէլիյիզ։

Ղունա նէ գատար թէէսսիֆ իթմէսէ ազ տըր։ Ֆագաթ թէէսսիւֆ իթմէքլէ հագգդաթը հալ թէպտիլ օլամազ։

Պիզ թէքմիլ գուսուրուն բարա եօգլուղունտա օլմայըգ իլա բարայը գուլլանմանը թարիգինտէ պուլունտուղունու իսպաթ իտէճէյիզ։

Էկէր կէրէք էվվէլքի վէ կէրէք սօնրաքի ճիհէթտէ եանըլմագտա օլտուղումուզ իքնա օլունաճագ պիւրհանլար իլէ եօնիւմիզէ վազ օլունուր իսէ, եանըշըմըզը կէրի ալմաեա հազրըզ։

Լաքին միլլէթիմիզ հաեաթ եախոտ եօլիմիզինէ էսաս օլան պէզլէ պիր մուհիմ մատտէ իւզէրինէ բայ «ոմէնպէ»ին հիքմիւ իլէ իգթիֆա իտէմէյիզ։

Ֆիրի իսպաթլարտան պաշգա մագպուլ պիր իլամ թանըեամաեզ, վէ թանըմամըզտա գապլի տէյիլ տիր։ Չիւնքի պու խուսուստա, կէրէք վիճտանըմըզ վէ կէրէք գիւրրիյէթի իսթիգպալ (ազագայ սերուն.) հուզուրունտա տախի մէսուլ պուլունաճաղը. նասըլ քի գիւրրիյէթի հազրը (ներկայ սերուն.) հուզուրունտա զաթէն մէսուլ պուլունույօրուզ։ Վէ պու մէսուլիյէթ, խէեալի սէպէպլեր իլէ եազալը սրեբրաճագ մէսուլիյէթլեր գապիլինտէն տէյիլ տիր։

Պա խուսուս քի, էկէր միլլէթիմիզտէ, ուլումու ֆիւնուն, պունտան 30—40 սէնէ էվվէլ պիր տէրէճէեէ գատար, վէ չիմտի օն տէրէճէեէ գատար մութլագ սուրէթտէ էլզէմիյէթտէն իտի իսէ, պունտան սօնրա եիւզ տէրէճէտէ էլզէմիյէթտէն օլաճագ տըր։

Զիւնքի, պունտան 30—40 սէնէ էվվէլ, միլքիմիզ, էվրօբալըլարտան հէման պիւսպիւթիւն այրը պիր հալտէ պուլունուպ, 'վաթանտաշլարըմըզ իլէ պիզ պիզէ տիչիւգ գալզմագտա, վէ իշլէմէքտէ օյտուղումուզ տախիլի սանամթարըմըզ իչիւն, ազ չօգ օգունապիլէճէք գատար պիր եազը վէ բէք բէք օն պին զրչ. գատար պիր մէպլազը ճէմ իտէպիլէճէք պիր բագամ հիսապը իլէ, իգթիֆա իտէպիլմէմիզ գապլը օլապիլմէքտէ իտի։

Ֆագաթ էվրօբալըլար իլէ միւնասէպէթմըզ չօղալտըգճա, հիչ տէյիլ իսէ անկէրին եազըլարընը օգուեապիլէճէք, վէ պիզիմչէ օլան հիսապլարընտան պիր նէթիճէ չըզարապիլէճէք գատար ազ չօգ իլիմիզի իլէրուլէ կէօթիւրմէլէ մէճպուր օյտուգ։

Ֆագաթ հէր ալէմէթ էօյլէ կէօսթէրմէքտէ տիր քի, միքիմիզ, էվրօբալըլարտա պիր իքինճի վաթանը մագամընտա, կիւն պէ կիւն անկէրին չօղալըգ եայըլմալարընը կէօրէճէք տիր։ Հէր պիր քեար ու քիպպի վէ սանամը անկէրէ թէպիմ իթմէմէք իչիւն, հիչ տէյիլ իսէ անկէրին նըսֆը, եա հիչ օլմազ իսէ բուպու, գատար իլմու ֆէնն տէրէճէլերի. միզի եիւքսէլթմէյէ չիմտիտէն պօրճա պուլունմագտաեզ։

Միւսլիման վէ Բուս, վէ Եէհուտի վաթանտաշլարըմըզը, պու հալի պիզտէն էյի կէօրիւպ քէչճի իտէրէք։ Մէքթէպլէրինէ կիւն պէ կիւն միւմքին մէրթէպէ գուվվէթ վիրմէքտէ օյտուգլարը տա, իհմալ ույգուսունտան օեանմամըզա պիր իքինճի իսթար տէյի՞լ մի տիր։

Բարա եօգ, բարա եո՞գ, տէյէրէք եօրկանը պաշըմըզա չէքիպուլգումուզա տէվամ իթտիյիմիզտէ, պիր կիւն պու ույգուտան օեանմամըզ տա իճապ իտէճէք տիր։ Ֆագաթ ալթըմըզտաքի եաթագ տախի էլտէն կիթտիքտէն սօնրա՞ մը օեանաճաղըզ։

Պիզ բարանը լիւզումինի ինքեար իտէմէյիզ։

Քէզալիք, բարա չօգ օլտուգճա, տահա զիեատէ իչ կէօրիւլիւր օլտուղունու տա էլպէթտէ ինքեար իտէմէյիզ։

Պիզ բարարը իչ կէօրէլիմ տէմէեօրուզ։ Իլա էլիմիզտէ պուլունան բարա գատար իչ կէօրէմէեօր օլտուղումուզու իտտաա իտէեօրուզ։

Պազլավա եէյէճէք բարամըզ եօգտուր տէյի, բէյնիր էթմէք տախի եէմէք իսթէմէկիպ եօլմէլիմիլիզ։

Ֆագաթ պիզ էյի պիլիրիզ քի, էկէր պազլավա վէ գայմազ եէմէյէ իքթիտարըմըզ եօգ իսէ, հիչ տէյիլ իսէ, վիճոուտիմիզի պէպէ. եէպիլէճէք գատար պիրէր գապ արճագ եէմէք եէմէյէ գուտրէթիմիզ վար տըր։ Վէ պու գուտրէթիմիզ իլէ, բէյնիր էթմէք պիլէ եէյէմէեօրուզ։

Իչթէ թէէսսիֆ օլունաճագ հալիմիզ, թամիր օլունաճագ գուսուրումուզ, վէ վիճտանըմըզ, վէ գիւրրիյէթի հազրէ վէ գիւրրիյէթի իսթիգպալ հուզուրընտա մէսուլ պուլունտուղումուզ ճիհէթ պու տուր։

Պիզ ֆէմպրիճ վէ Օգսֆըրտ տարիւֆիւնունլարը կիպի պիրէր տարիւֆիւնուն իտարէ իտպիլէճէք գատար գուտրէթ սահիպի պուլունմագտաեզ տիմէք իսթէմէյիզ։

Ֆագաթ պիր Մինճէհինին Յամաթիա մէքթէպի գատար պիրէր մէքթէպ իտարէ իթմէյէ՞ տէ մի նամիւքթէտիր պուլունմագտաեզ։

Էկէր սահիհէն պու իգթիտարըմըզ եօգ իսէ, գուսուր, բարանը գրթլըզընտա տէյիլ իլա էրպապը իտարէմիզ գրթլըզընտա օլապիլիր։

Զանն իտէրիզ քի, բարա եօգտուր էօղրիւնիւն, չու չիմտիքի մէքթէպճէ սէֆիլ հալիմիզին սէպէպի մութլազը օյմատըզընը, պէնտիմիզին միւսաատէսի տէրէճէսինտէ պէյանէ մուվաֆֆագ օլապիլտիք։

Էկէր պունուն իւզէրինէ արզու օլունտուղու տէրէճէէտ մուֆասալ սուրէթտէ եազմագ իճապ իթսէ, պիր սէնէտէն իչին կէրիսի ալընամաեաճագ գատար մէսէլէնին մէյտանը օլապիլիր։

Ֆագաթ պիզիմ սօրլ էֆքարըմըզ, միքթէպլէրիմիզին ուսուլը իտարէսի չարբըզլըզընը, մէքթէպլէրիմիզ'ին չու չիմտիքի սէֆիլ հալինէ պիր սէպէպի մութլագ կէօսթէրմէքտէն իպարէթ օլուպ, անտէն պահս իթմէքլիյի քէնտիմիզէ վազիֆէ իթթիխազ իտէճէյիզ։

ՄԷՐԵԱԹԻՊ

ԹԷՀՐԱՆ

Շեհրը մէզքիւր մուխպիրիմիզտէն դեկտ. 21 թարիխիէ պլորզրմըզ մէքթուպ տըր։

Էվվէլքի մէքթուպըմտա Ռուսիա տէվլէթինին Իրան հագգընտա օլան էֆքեարընը պիտիրտիկիմ միսիլիս, կէչէն իքի այ զարֆընտա պուրայա իքի Ռուս էրքեանը հարպ զապիթլէրի կէլտիքլէրինի պէէան իտէրիմ։

Պունլար պուրատա պիրէր միւտէթ օթուրտուղտան սօնրա, պիրիսի Ռէշթ եօլու, վէ տիկէրի տախի Թէպրիզ, Թիֆլիս եօլու իլէ վաթանլարընա ավտէթ իթմիշլեր տիր։

Ալընան մալիմաթա նազարէն, մուսալիէ հիմա զապրթանտան պիրիսի, քի միրալայ իտի, Թէհրանա Մէշհէտ եօլու իլէ կէլմիշ, վէ խորասան է լայ. . . ան թէքիլ խարթասընը չըզարմըշ տըր։

Պուրատա հավա կազ ֆապրիգասընը եաբմագ իչիւն կէլիպ պու ինչաթը թէքմիլ իտէն Ֆրանսըզլը Մ. Պուանթա՝ պու տէֆա Թէհրան իլէ Ռէշթ արասընտա շըմէնտիֆէր ինչասը իչիւն Իրան տէվլէթինտէն իսթիրազ իսթիհսալ իլէմիշ օլտուղունտան, սերմայէ թէտարիքի իչիւն պու կէնէրտէ Բարիզէ միւթէվէճճիհէն պուրատան հարէքէթ իտէճէք տիր։ Ռիվայէթէ կէօրէ, կէլէճէք սեպտեմբերէ գատար ինչասթ թէքմիլ օլուպ պուրատա լոգօմոթիվ կէօրիւլէճէք իմիշ։

Իրան տէվլէթինին հալ ու էֆքեարընը պիլէնէր պու հավատասէ հիչ պիր էհէմմիյէթ վերմէեօրլար։ Զիրա պունլար՝ եօլարընը պէօյլէճէ խարապ գալմասը՝ Իրան տէվլէթինին Ռուսիանը բէնչէսինտէն գուրթուլուպ բահաթ եաշամաշա պիր չարէ տիր զանընտա սըրլար։ Անճագ մալիմ օլտուղու իւզրէ, Ռուս օրտուսու՝ եօլա, տաղա, պայրա պագմաերպ, տօսթանէ օլարագ խթէտիկինի զապթ իթմէքտէ տիր։

Մահը հալին 16ճնը չարչէնպիհ կիւնիւ վէլատէթը հազրէթը Շահի օլտուղընտան, եէվմը մէզքիւրտէ եօյլէյին էվվէլա հէյէթը սիւֆէրա սարայտա, վէ պատեհու վիւքէլաթ Իրանթախթը-Մերմեր նամ մահալտէ նէզտը Շահիյէ գապուլ օլունուպ, միչարիլէյհ հազրէթլերինէ բեսմը թէպրիքի իչքա իթմիչլեր տիր։ Պու սէպէպլէ թէհէրանը չարչըլարը իչ կիճէ աչըզ գալմըշ վէ տանանմատախի օլմուշ տըր։ Մէզքիւր չարչէնպիհ կիճէսի նամը Շահիյէ օլարագ մախտումարը Նայիպ-ուս-Սալթանէ հազրէթլերի՝ պիր պէօեիւք զիյաֆէթ քէչիտ իտիպ, հէյէթը սիւֆէրա, վիւզէրա վէ վիւքէլաի Իրան հազրը պուլունտուգլարը կիպի, սուարէտէ տախի ումումի Շահզատէկեան իլէ մէմուրինը մուազզամաի սաիրէ հազրը պուլունմուշլար տըր։

Պու կիւնլերտէ սուտուր իսէն պիր իրատէի Շահի մուճիպինճէ, ումումի զապիթան վէ ասքարի՝ Ասսթրիա մոտելի իւզէրինէ ռէնֆորմա կիյճէճէքլէր տիր։ Շահ հազրէթլերի պիզզաթ քէնտիլերի տախի պու ֆորմատան կիյճէճէքլեր տիր։

Եազընարտա Օսմանը վէ Իրան թէլեկրաֆ խաթլարընը պաշգալի վէ Տելիման թարիգի իլէ բապթ օլունաճագընը մէմմուտը։

ԿՈՎԿԱՍ

Գրթաի մէզքիւրէ մուխպիրիմիզտէն կէլէն մէքթուպ տըր։

Տֆղիս 21 դեկտ. 1881

Մեծ. խմբագիր Տէր

Վերջին նամակս Ձեզ ուղղէս յետոյ մեկնեցայ 'ի Տֆղիս, Կովկասիոյ մայրաքաղաքը։

Ախալցխայէն մինչև Տֆղիս՝ այնքան երկար ճանապարհորդութիւն մը չէ, սակայն մարդ մինչև որ Միխայէլովքիի կայարանն իջնէ մօրմէն ծծած կաթը քթէն բերնէն կ'գայ, իջևաններու (մէնզիհանէ) գլխաւորաց վարմանցը Թաղրն կիւզէլ կիւզէլ սեօղէրիյէ վատարընա ալտանըյօր . . . Մ. Անտրէ պիլճիւմէ էհլի ըրզ տէլիգանպլըր կիպի հէր շէյէ էմնիյէթ իտէր վէ ֆէնալըգ ումմազ . . . պունտան մնատա պուրատա հիչ պիր հագգա մալիք օլմասընընտան, հիչ պիր շէյէ մուխալէֆէթ իտէմէզ . . . Մ. Վէրտիէ պուրատա տեսիլ տիր, էկէր պուրատա օլա իտի, օ տա պէյլի սաիրլէրի կիպի ալտանըպ Լիւսիյի մուհաֆազա իթմէյէճէքտի, վէ եախօտ ֆէնա մուհաֆազա իտէճէքտի . . . պու հարտէ եումուրճաղըմ կիպի շլեպհէլէնտիկիմ օ սյեար մոտամանիյէ գարը գօյմագ վէ տօլապլարընա էնկէլ օյմագ իչիւն պէն եալընըզըմ . . . պու իշ աղը պիր իշ տիր, լաքին Ալլահըն ինայէթիյլէ եալընըզ պէն եէթէրիմ, զիրա հիչ պիր շէյտէն գօրգուպ կէրի չէքիլմէմէք վէ ասա եէնիլմէմէք իչիւն լազըմ օլան եիւրէք, ճէսարէթ պէնտէ մէվճուտ տըր . . .

Իշի պաշը պու կիպի մութալէաերտէ պուլունուպ քէնտի քէնտիյէ սեօյլէմէքտէ իքէն, ֆապրիկանըն իչէրիսինտէն պիրի գօշարագ կէլիպ մէրգումըն էօնիւնտէ տուրտուղը իչիւն, միւթալէաթը միւգաթի օլտու։

Պու կէլէն՝ օն օն իքի եաշլարընտա պիր էօքսիւզ չօճուգ օլուպ, պունուն բէտերի՝ իքի սէնէ էվվէլ Մ. Վէրոիէնին վաթարլարընտան պիրինի պօշալտըր իսքէն, իւզէրինէ պիր օտուն եըզընը եըգըլարագ թէլէֆ օլմուշ իտի։

Լիւսինին թալէպը մախսուսը իւզէրինէ օ զէմանտան պէրու պու չօճուգ քէնտի գուվվէթինէ կէօրէ ֆապրիգատա ուֆագ թէֆթէք իշլէրտէ գուլլանըլըպ կէչինէճէյինի չըզարմագտա օլտուղը կիպի, պիր կիւն տէ պա պիր իշի օլապիլէճէքտի։

Պունուն իսմի վէ եախօտ մախլէսի Բարիզօն (քեղեպէք) օլուպ, Բիէրին էօնիւնէ կէլտիքտէ չարգասընը չըզարարագ «Միւսիւ Բիէր» տէյինճէ, իշի պաշը «Նէ՞ իսթէրսին» տէյու սիւվալ իթտի։

—Բլիսթօն —տէտի չօճուգ . . .

—Էյ, նէ՞ օլմուշ Բլիսթօն . . .

—Այսթա տըր . . .

—Իհթիմալ եօգ . . . Պու կէճէ պէհիմէ գալ տօլաղը։ Ճաֆագ սէօքսիւքտէ, արապա գարուսընը աշմազտան էվվէլ հայվանը զէնճիրէ թագտըմ վէ եէմէյինի վէրտիմ։

—Իհթիմալ տըր, լաքին չիմտի ինինտէ գարնը իւզէրինէ եաթմըշ . . . եէմէյինէ տօգանմամըշ . . . կէօղէրի սկիմմէ պիր շէյլէր օլմուշ. քէնտիինէ սէպէնտիքտէ, զանն իտէրսին իշթիմէյօր, վէ եախօտ իշթիմէսինէ տաիր պիր էմարէ կէօսթէրմէյօր . . .

Ալպէր Մօժիրօն աղէշհինտէ հըսսիյաթը ատավէթքեարանէ պուլունտըղընա պիր ազ գալպի գէրբլը։

Մուսալէյհ հէմ կիտէր վէ հէմ տէ միւշէվվէշ պիր էնտիշէ իլէ քէնտի քէնտինէ շէօյլէ տէր իտի.

—Հիչ շիւսպհէ եօգ տըր քի, պու խիտ ատամ թէմամըյլա Լիւսիյէ գէտարքեար տըր, վէ հէր նէ գատար պէնիմ թահթը էմրիմտէ իսէ տէ, պէնիմ քէնտի ինտինտէ տերէճէի սանիյէտէ էհէմմիյէթիմ օլապիլիր. պու հալտէ Բիէր եալընընը գըզ իչիւն պիր թէհլիքէտէն զօրգայօր, վէ պու թէհլիքէնին տէ Մօժիրօնընը սըզ սէզ պիզէ կէլմէսինտէ պուլունտըղընա զանն իտիյօր։ Անճապա իշճի պաշընին պու զարիպ տույու նէ՞տէն իչճապ իտիյօր։ Հիչ շիւսպհէ եօգ տըր քի, եանըլմագտա տըր. պունուն պէօյէ օլտուղընը իրլերին բէվվինտէն անլայորըմ։ Էկէր Մօժիրօն Լիւսիյի տուշիւնմէքտէ, վէ օնա վէ եախօտ սէրվեթինէ ալագա իթմէքտէ վէ էլհասըլ մէրգումէյի իսթէմէք նիյէթինտէ իսէ, պիր բազիպէ եարտըմ իտիւպ իշ պուլմաղա չալըշմայաճաղտը. պունա հիչ շիւսպհէ եօգ տըր։ Մէրգում՝ հըսսիյաթըմը անլատրգտան սօնրա, եէնի իշիմ սայէսինտէ պէնիմ իլէ Լիւսի արտասընտաքի հէնտէյին իւզէրինէ քէօրրիւ վազ օլունաճաղընը աչզ իսարէ իլէ պանա սեօղէտի։ —Էվվէթ, էվվէթ, իշճի պաշը ագաղընը ալզով իթմիշ տիր . . . պու ճիհէթտէն հիչ պիր գօրգում եօգ տըր վէ իսմիտիմ պէր քէմալ տըր . . .

Պու միւթալէաերընը նէթիյէսի չու օլտու քի, Անտրէ տը Վիլլէր քէնտի քէնտինէ թէմամըյլա քէսպը էմնիյէթ իտէրէք, իսթիյար իշճի պաշընընը ղըրբ չըզտը տուշիւնճէլէրինէ կիւլտիւ վէ քէմալը մէսէրրէթլէ եօլա բէվան օլտու։

. . . . . .

Իշճի պաշը՝ տէլիգանը իլէ պէրաապէր բրթթըմըն իւզէրինտէն էվէլճէ եէր կիթտիքտէն սօնղրա, ֆապրիգայա ավտէթ իտուպ, թամամնա պաշլատը, վէ Լիւսի Վէրտիէնին պիր տիլէք թարլաը իւզէրինէ պագան բէնչէրէյին աշտըղընը վէ պու բէնչէրէնին էօնիւնտէ օթուրուպ պիր տանթէլա իշլէտիկինի կէօրիւնճէ, եէրինի տէյիտիրտի վէ քէնտիսի կէօրիւնմէքտէսինի մէրգումէյի կէօրէճէք պիր մահալէ օթուրտու։

Բիէր՝ Լիւսիէ պագմագլա պէրապէր քէնտի քէնտինէ շու վէճճէվէ սեօյլէնմէքտէ իտի.

—Էվվէթ . . . էվվէթ . . . տայմա կէօղէթլէյէճէյիմ . . . Մ. Անտրէ էյի վէ խիտ պիր տելիգանլըտը . . . Լիւսիյի սէվիյօր. օնու իչիւն գանընը ֆէտա իտէր. լաքին պրոՆընընն ուճունտան էօթէյէ կէօրէմէյօր, վէ օ եալ. գատար ինչասթ թէքմիլ օլուպ պուրատա լոգօմոթիվ կէօրիւլէճէք իմիշ։

Իրան տէվլէթինին հալ ու էֆքեարընը պիլէնէր պու հավատասէ հիչ պիր էհէմմիյէթ վերմէեօրլար. զիրա պունլար՝ եօլարընը պէօյլէճէ խարապ գալմասը՝ Իրան տէվլէթինին Ռուսիանը բէնչէսինտէն գուրթուլուպ բահաթ եաշամաշա պիր չարէ տիր զանընտա սըրլար։ Անճագ մալիմ օլտուղու իւզրէ, Ռուս օրտուսու՝ եօլա, տաղա, պայրա պագմաերպ, տօսթանէ օլարագ խթէտիկինի զապթ իթմէքտէ տիր։

Մահը հալին 16ճնը չարչէնպիհ կիւնիւ վէլատէթը հազրէթը Շահի օլտուղընտան, եէվմը մէզքիւրտէ եօյլէյին էվվէլա հէյէթը սիւֆէրա սարայտա, վէ պատեհու վիւքէլաթ Իրանթախթը-Մերմեր նամ մահալտէ նէզտը Շահիյէ գապուլ օլունուպ, միչարիլէյհ հազրէթլերինէ բեսմը թէպրիքի իչքա իթմիչլեր տիր։ Պու սէպէպլէ թէհէրանը չարչըլարը իչ կիճէ աչըզ գալմըշ վէ տանանմատախի օլմուշ տըր։ Մէզքիւր չարչէնպիհ կիճէսի նամը Շահիյէ օլարագ մախտումարը Նայիպ-ուս-Սալթանէ հազրէթլերի՝ պիր պէօեիւք զիյաֆէթ քէչիտ իտիպ, հէյէթը սիւֆէրա, վիւզէրա վէ վիւքէլաի Իրան հազրը պուլունտուգլարը կիպի, սուարէտէ տախի ումումի Շահզատէկեան իլէ մէմուրինը մուազզամաի սաիրէ հազրը պուլունմուշլար տըր։

Պու կիւնլերտէ սուտուր իսէն պիր իրատէի Շահի մուճիպինճէ, ումումի զապիթան վէ ասքարի՝ Ասսթրիա մոտելի իւզէրինէ ռէնֆորմա կիյճէճէքլէր տիր։ Շահ հազրէթլերի պիզզաթ քէնտիլերի տախի պու ֆորմատան կիյճէճէքլեր տիր։

Եազընարտա Օսմանը վէ Իրան թէլեկրաֆ խաթլարընը պաշգալի վէ Տելիման թարիգի իլէ բապթ օլունաճագընը մէմմուտը։

ԳԱԹԻԼԻՆ ԳԸԶԸ

(1828 Նէ-Դերսան պէլմ)

Անտրէ սեօղիւնէ տէվամ իտէրէք տէտի.

—Պունտան մատտա բէք էվինիմ քի, մէրգումընն սըզ սըզ պուրայա կէլմէսինին մագսէտի Թէմամըյլա հիտտի օլուպ, հիչ պիր նիյէթը ֆասիտէսի եօգ տըր, վէ Մ. Մօժիրօն Մատմազէլ Լիւսի Վէրտիէյէ զօրթէզանընը իթմէք ֆիքրինտէ տէյիլ տիր . . .

—Սահիհ էմի՞ն մինինիզ, միւսիւ Անտրէ —սիվալ իթտի իշճի պաշը՝ տիք տէլիգանլընընն կէօղէրինին իշլինէ պագարագ։

—Էվվէթ —ճէվապ վերտի Անտրէ— Թէմամըյլա էմինիմ։ Պինապէրին, Բիէր, բէճա խէրիմ, մէրգում հագգընտա պէօյլէ ֆէնա տուշիւնճէկէրտէն վազ կէչինիզ։ պէնի զըրմըշ օլուբընընը, զիրա Մ. Մօժիրօն պէնիմ իւզէրիմէ չօգ տուշիւնիյօր, վէ պէնիմ սաատէթիմ իւզէրինէ պէօյլուք Թէէսիրի օլաճագ պիր խրամէթը ազիմ իթմէք իւզրէ տիր պանա . . .

—Լաքին պու խրամէթի հէնուզ խֆա իթմէտի մի —իթեան իթտի իշճի պաշը գօրդագ պիր Թարդտա։

—Իչ կիւնե գատար եարատաճագ տըր . . .

—Պունա մուգապիլ սիզտէն պիր շէյ իսթէ՞մէյօր մը . . .

—Հիչ պիր շէյ . . .

—Է՛հ, բէք ալա . . . պէն պիր տէլի իսթէյիրըմ. շիւպհէսիզ եանըմըզ օլմաըզըմ։ Արթըգ պիր շէյ սեօղէմէյէճէյիմ. մըրըլտանտը Բիէր։

Պատէհու ալչագ պիր սեղէ իլավ իթտի.

—Լաքին տայմա կէօղէտէճէյիմ . . .

Զ.

ՄԱՏԱՄ ՊԼԱՆՇԷ

Անտրէ տը Վիլլէր կիթտի, լաքին՝ Մատմազէլ Վէրտիէ հագգընտա մուհապէթի օլտուղընտան տօրայը օէվտիկի վէ բիսյէթ իթտիկի իշճի պաշընտա ազ գալպի գէրբլը։

Մուսալէյհ հէմ կիտէր վէ հէմ տէ միւշէվվէշ պիր էնտիշէ իլէ քէնտի քէնտինէ շէօյլէ տէր իտի.

—Հիչ շիւսպհէ եօգ տըր քի, պու խիտ ատամ թէմամըյլա Լիւսիյէ գէտարքեար տըր, վէ հէր նէ գատար պէնիմ թահթը էմրիմտէ իսէ տէ, պէնիմ քէնտի ինտինտէ տերէճէի սանիյէտէ էհէմմիյէթիմ օլապիլիր. պու հալտէ Բիէր եալընընը գըզ իչիւն պիր թէհլիքէտէն զօրգայօր, վէ պու թէհլիքէնին տէ Մօժիրօնընը սըզ սէզ պիզէ կէլմէսինտէ պուլունտըղընա զանն իտիյօր։ Անճապա իշճի պաշընին պու զարիպ տույու նէ՞տէն իչճապ իտիյօր։ Հիչ շիւսպհէ եօգ տըր քի, եանըլմագտա տըր. պունուն պէօյէ օլտուղընը իրլերին բէվվինտէն անլայորըմ։ Էկէր Մօժիրօն Լիւսիյի տուշիւնմէքտէ, վէ օնա վէ եախօտ սէրվեթինէ ալագա իթմէքտէ վէ էլհասըլ մէրգումէյի իսթէմէք նիյէթինտէ իսէ, պիր բազիպէ եարտըմ իտիւպ իշ պուլմաղա չալըշմայաճաղտը. պունա հիչ շիւսպհէ եօգ տըր։ Մէրգում՝ հըսսիյաթըմը անլատրգտան սօնրա, եէնի իշիմ սայէսինտէ պէնիմ իլէ Լիւսի արտասընտաքի հէնտէյին իւզէրինէ քէօրրիւ վազ օլունաճաղընը աչզ իսարէ իլէ պանա սեօղէտի։ —Էվվէթ, էվվէթ, իշճի պաշը ագաղընը ալզով իթմիշ տիր . . . պու ճիհէթտէն հիչ պիր գօրգում եօգ տըր վէ իսմիտիմ պէր քէմալ տըր . . .

Պու միւթալէաերընը նէթիյէսի չու օլտու քի, Անտրէ տը Վիլլէր քէնտի քէնտինէ թէմամըյլա քէսպը էմնիյէթ իտէրէք, իսթիյար իշճի պաշընընը ղըրբ չըզտը տուշիւնճէլէրինէ կիւլտիւ վէ քէմալը մէսէրրէթլէ եօլա բէվան օլտու։

. . . . . .

Իշճի պաշը՝ տէլիգանը իլէ պէրաապէր բրթթըմըն իւզէրինտէն էվէլճէ եէր կիթտիքտէն սօնղրա, ֆապրիգայա ավտէթ իտուպ, թամամնա պաշլատը, վէ Լիւսի Վէրտիէնին պիր տիլէք թարլաը իւզէրինէ պագան բէնչէրէյին աշտըղընը վէ պու բէնչէրէնին էօնիւնտէ օթուրուպ պիր տանթէլա իշլէտիկինի կէօրիւնճէ, եէրինի տէյիտիրտի վէ քէնտիսի կէօրիւնմէքտէսինի մէրգումէյի կէօրէճէք պիր մահալէ օթուրտու։

Բիէր՝ Լիւսիէ պագմագլա պէրապէր քէնտի քէնտինէ շու վէճճէվէ սեօյլէնմէքտէ իտի.

—Էվվէթ . . . էվվէթ . . . տայմա կէօղէթլէյէճէյիմ . . . Մ. Անտրէ էյի վէ խիտ պիր տելիգանլընը . . . Լիւսիյի սէվիյօր. օնու իչիւն գանընը ֆէտա իտէր. լաքին պրոՆընընն ուճունտան էօթէյէ կէօրէմէյօր, վէ օ եալ. գատար ինչասթ թէքմիլ օլուպ պուրատա լոգօմոթիվ կէօրիւլէճէք իմիշ։

Իրան տէվլէթինին հալ ու էֆքեարընը պիլէնէր պու հավատասէ հիչ պիր էհէմմիյէթ վերմէեօրլար. զիրա պունլար՝ եօլարընը պէօյլէճէ խարապ գալմասը՝ Իրան տէվլէթինին Ռուսիանը բէնչէսինտէն գուրթուլուպ բահաթ եաշամաշա պիր չարէ տիր զանընտա սըրլար։ Անճագ մալիմ օլտուղու իւզրէ, Ռուս օրտուսու՝ եօլա, տաղա, պայրա պագմաերպ, տօսթանէ օլարագ խթէտիկինի զապթ իթմէքտէ տիր։

Մահը հալին 16ճնը չարչէնպիհ կիւնիւ վէլատէթը հազրէթը Շահի օլտուղընտան, եէվմը մէզքիւրտէ եօյլէյին էվվէլա հէյէթը սիւֆէրա սարայտա, վէ պատեհու վիւքէլաթ Իրանթախթը-Մերմեր նամ մահալտէ նէզտը Շահիյէ գապուլ օլունուպ, միչարիլէյհ հազր

երեսէն։ Փութամ ասել թէ, ոչ միայն այս կողմի այլ Կովկասիոյ գաւառին ամէն կողմին ալ իշխանաց գլխաւորներն, որք մեծ մասամբ Վրացի կամ Հայ են, միևնոյն վարմունքն ունին. կարծես թէ ամենքն ալ միևնոյն դպրոցէ ելած միևնոյն վարժապետին աշակերտած են։

Քաղաքէ մը կ'մեկնիս ուրիշ քաղաք մ'երթալու, որ 300 կամ աւելի կամ նուազ վերսթ հեռաւորութիւն ունի, (1 վերսթը 1 քիլոմէթրօին գրեթէ հաւասար է կամ փոքր ինչ աւելի)։ Կովկասիոյ մէջ ամէն ոք գիտէ թէ երկաթուղիով ճանրորդութիւնը փութիէն մինչև Տփղիս է, մէյ մ'ալ դորա կէս ճամբէն մինչև Քութայիս։ իսկ ասոնցմէ զատ ուրիշ սր կողմ ալ երթալու լինիս, կառքով պէտք ես ճանրորդել։ Այս տեսակ ճանապարհորդութեանց համար առհասարակ գործածուած կառքերը, որք ռէյսէ կ'կոչուին, Պօլսոյ մուհաճիրներուն բեռ կրելու համար գործածած սայլերուն շատ մօտ նմանութիւն մ'ունին. 4 անուոյ վրայ բարձրացած, հազիւ մեկ թիզ բարձրութեամբ չլլապատ եզրով, տաև կառքեր են, մէջը չոր խոտ լեցուած, որոյ վրայ նստելու հարկադրեալ է ճանրորդը, եթէ տակն առնելով նստելու հաճելի մը չունի հետը։ (Մաքրաշ կ'անուանին գորգի կամ կապերտի մէջ փաթաթուած և չուանով պիրկ մը կապուած ճանապարհորդական անկողինը։) Միևնոյն կառքին մէջ կ'բեռցնես ուղեցած պուրկ ու պարկդ ալ, և կը մեկնիս առաջն իշևանէն։ Երբ յաջորդ իշևանն հասնիս, կառքդ ու ձիերդ կ'փոխուին, և վերըստին կոկսիս չարունակել ճանրդդ։ Իշևաններն իրարմէ երբեմն 8, երբեմն 10, 12 և երբեմն ալ մ'ինչև 18 կամ 22 վերսթ հեռաւորութիւն կ'ունենան։ իսկ չատ բարեբաղդ լինելու է մարդ, որ իշևան մը հանդիպի յետոյ, 1 ժամ վերջը կարողանայ նոյն իշևանէն մեկնելու, և ահա հոս է իշևանապետաց վարանց մեծ գաղտնիքը։

Պէտք է գիտնալ որ իշևանէ իշևան ձի և կառք փոխելու պայմանաւ ճանրորդող անձ մը, նախ և առաջ 2—3 մանէթ վճարելով, Աղէկսանդր կայսեր անուամբ տրուելիք անցագիր (պատառօժնի) մ'ստանայ, առանց անոր ո'չ ձի կը տրուի իրեն և ոչ կառք։ Իշևանն հասնելուդ՝ սայլորդդ կ'ինչնէ վար ու պարկու պուրդ կառքէն դուրս հանելով կը զետեղէ իշևանին պատին տակը։ Կը ներկայանաս իշևանապետին և պատառօժնիդ ցոյց տալով, կառք և ձի կը պահանջես. առաջի բերան պատասխան անգամ տալու չը դիջանիր. խնդիրդդ կ'երկրորդես, կ'երրորդես, չորրորդ կամ հինգերորդ անգամուն հազիւ հազ աչքին ծայրը քու կողմդ կը դարձնէ և քեզի տակէն ռուսերէն քանի մը բառ կը մրմռայ խառնուած մը և անդին կը դառնայ. եթէ ռուսերէն չ'գիտես՝ ուրիշի մը հարցնելով կ'իմանաս թէ՝ «պատրաստ ձի չկայ» ըսելը է։ Աստի սենեակ մը ցոց կ'տան քեզ հոն նստիլ սպասելու։

Նոյն միջոցին կը նայիս որ միուրիշ պաշտ կը հասնի, ուր Ռուս զինուորականի համազգեստով մարդ մը կամ սպայ մը նստեր է։ Կառքը կը կենայ, զինուորականը կիջնէ վար և հազիւ երկու գաւաթ թէյ կը խմէ, իսկայն նոյ կառքը կը պատրաստուի, ամէնի ձիերն կը ծուին և զինուորականը իւր ճանրան կը շարունակէ։ Հեռաքքրութեամբ կը հարցնես թէ, ինչո՞ւ համար քենէ յետոյ հասնող ճանրորդը քենէ առաջ կը մեկնի, իսկ դու կ'սպասես դեռ։ կը պատասխանեն քեզ թէ «անորը կուէնդ պատառօժնի էր։ իսկ քուկդ չունի է։» Այս երկու բառին նշանակութիւնը Ռուսիոյ մէջ ճանրորդողը լաւ կը հասկնան, ուստի աւելորդ կը համարիմ բացատրել։ սա միայն ստոյգ է որ՝ քենէ յետոյ 5 հոգի ալ գալու ըլլան կողմնէ պատառօժնով, անոնք քենէ առաջ կը մեկնին, իսկ դու կը կենաս կըսպասես, ամենողորմած կայսեր անուամբն ու զինանշանովը դրոշմեալ պատառօժնի մը ծոցդ ունենալով հանդերձ, անոր համար որ չունի (հասարակ) է եղեր։ Սպասելէն ձանձրանալով, կը հետաքրքրիս երթալ ախոռն երթալու, անձամբ ստուգելու համար թէ իրօք չկա՞ պատրաստ ձի, և կը տեսնես որ 45 ձի կապուած կը կենան։ Դիտել կ'տաս թէ՝ ահա պատրաստ ձիեր կան, 2 հատը թող հրամայուի լծելու, պատասխան կ'ընդունիս թէ՝ ասոնց չատը նոր եկած ըլլալով յոգնութիւններն պիտի առնեն, մնացած մէկ քանի հատն ալ բաղնի համար կ'պահեն, ուստի դու պէտք ես սպասել, մինչև որ իշևանապետին տէքն ըլլայ։

Բոլոր այս հանելուկը կը լուծուի, եթէ միտք ընես սովորական և որոշեալ վարձուց գինէն աւելի 1 կամ երկու մանէթ իշևանապետին ալիք թխելու։ Բայց գոնէ անիծեալներն զայդ յայտնի՞ և բացորոշ կերպով ուզէի՞ն . . . ։

Այսպէս են իշևանապետաց ամենամեծ մասը, թէ Վրացի և թէ Հայ, երկուքն ալ իրարմէ վատթար և . . . . . .

Ախցխայէն իշայ Միխայէլովքի, որն որ Կովկասու նախորդ փոխարքայ Միքայէլ Մեծ Դքսին ձեռօքը չենցուած և իրեն սեպհական կալուածն եղող ընդարձակ գիւղ մ'է։ Անդ երկաթուղին հեծնելով 4—5 ժամէն հասայ Տփղիս, որ ծագմամբ թէպէտ վրացական քաղաք մ'է, իսկ այսօր Կովկասեան Ռուսահայոց գլխաւոր և առաջին կեդրոնն եղած է։ Հայք ի Տփղիս հարստութեան, կալուածատիրութեան և վաճառականութեան մէջ առաջին տեղը կը բռնեն։

Երկաթուղւոյ կայարանէն մինչև քաղաքին կեդրոնը՝ կառքով ½ ժամու ճանրայ է։

Տփղիս լեռան մ'ստորոտը կամ աւելի ճիշդը՝ բլրոյմը դարվայր կողին վրայ չինուած քաղաք մ'է կուր գետին երկու եզերացը վրայ։ (Կուր գետը յետոյ Երասխի հետ խառնուելով կը թափի Կասպից ծովը Արևմտեան հարաւային եզերքէն։) Գետին վրայ, երկու զետեղերքն իրարու մացնող փառաւոր երկու կամուրջ ձգուած է, որոց մին կը կոչուի Վարանցօֆի կամուրջ, և որոյ մէկ գլխոյ հրապարակին վրայ կանգնած կը կենայ Վարանցօֆի պղնձեայ արձանը, ոտքին ներքև իւր յաղթական աւարներն, զէնք, դրօշակք, թնդանօթք, գլխիվայր դրուած։ Վարանցօֆ մի նշանաւոր Ռուս զօրապետէր որ ներկայ դարուս սկիզբը Տփղիս քաղաքը և շրջակայքը առեր գրաւեր էր Թուրքաց ձեռքէն։

Կուր գետին վրայ տեղ տեղ կեցած կը տեսնուին չարժական ջրաղացներ 9—10 հատ, զոյգ երկար նաւակաձև լաստերու վրայ չինուած, որոց մէջ սեղէն մեծ փեղկաւոր անիւը ջրին հոսանքէն մղուելով, աղացքին քարերը կը դարձնէ։

Տփղիս այսքան նկարագեղ և հաճոյական տեսք մը չունի, սակայն բաւական մեծ, ընդարձակ ու նշանաւոր չենքեր, մանաւանդ վերջին ատեններս, բարձրանալով չենցուցած են քաղաքը, և այս չենքերուն ամենամեծ մասը Հայ կալուածատերաց կը վերաբերին։ Ասոնց մէջ նշանաւոր են Լորիս Մելիքեանցի ապարանը, Միրիմանեանցի Քարվանսերայը (այս տեղ ընդհանրապէս Քարվանսերայ կը կոչեն Պօլսոյ մէջ Բասմէ ձևով չինուած չենքերն, որոնց ներսի դին ընդարձակ բակ է, իսկ շրջապատը ներսի թէ դրսի կողմն իրարու վրայ մի քանի յարկաւ ընդարձակ վաճառատուններ (մագազա) են կարգաւորած։ Յարգաւ յարս կան նաև վերնայարկ սենեակներ որ ճանրորդք կարող են իշևանիլ կամ բնակիլ։) Թամամշէֆի, Պարաճօֆի, Ծուվանօֆի, Զուպալօֆի, Ցովնանեանցի, Միրզայէվի ընդարձակ քարվան սերայներն կամ բաւածներն որոնց ամենքն ալ Հայոց սեպհականութիւնն եղած, նոր ոճով եռայարկ կամ քառայարկ ընդարձակ և փառաւոր չենքեր են և որոց իւրաքանչիւրն ամբողջ մէկմէկ պուլվարներկայնութիւնը բռնած են։ Մինակ Միրզայեանցի կրան Օրելը որ Տփղիսի մէջ իւր ունեցած կալուածոց 50ին մէկն է դեռ։ Ալէքսանդրէսքի—Պատանուն հասարակաց պարտէզին վարի դրանը դիմացէն սկսեալ կ'երթայ կ'յանգի կուր գետին վրայի մինչև առաջին կամրջին ծայրը։ Ասոնց քով երկրորդական կ'մնան Գէորգեան, Արծրունեան (Մշակի խմբագրին) Քարվանսերայներն որոցմէ այս վերջինն ունի նաև իւր մէջ թատրոն մը և ժողովատեղ։ Այ ընդարձակ սրահ մը։

Հասարակաց նշանաւոր չենքերն են փոխարքայ Միքայէլ մեծ Դքսին պալատը։ Տվարցօ Ուլիցայի (պալատան պողոտայի) վրայ չինուած, որ այժմ պարապ է, և որոյ մէկ սրահն անցեալներն Հնագիտական ժողովոյ համալսարանական բանախօսութեանցն յատկացեալ էր։

Շատ նշանաւոր և հոյակապ չենք մ'է նաև վրաց մեծ Գիմնազիան կամ Սեմինարիան (ժառանգաւորաց դպրոց)։ որ այժմ ռուսաց ձեռքն անցած է և զօրանոցի մը կերպարանքն ունի։ Քաղաքային բարձրագոյն վարժարանը կամ Գիմնազիան, հասարակաց պարտէզին վերի դրանը դէմը, կովկասեան Հիւրանոցը (Բասթայնիցա)։ օրիորդաց քաղաքային վարժարանը, կովկասեան Պանքան և այլն։ որոց ամենքն ալ Պալատան մեծ պողոտային վրայ չինուած են։

Հանրային այսքան մեծ և փառաւոր չենքերուն հակառակ, Ռուսաց կառավարութիւնը ատ գրեթէ իրեն սեպհական կալուածքն եղող հասարակաց պայծառատուն մը չունի, այլ մեծամեծ չենքերուն մէկ կամ քանի մ'յարկերը վարձելով իրեն պաշտօնատուն ըրած է. օրինակի համար, վերոյիշեալ չենքերուն մէջէն՝ Լորիս Մելիքեանցի ապարանքին կէսը ընդհանուր նամակատուն և թղթատարական վարչութեան պաշտօնատուն եղած է։ Միրիմանեանցի քարվանսերայի մէջին յարկը՝ քաղաքային նախնական դատարաններն, իսկ վրայի յարկն ալ ամբողջ նահանգային բարձրագոյն կամ վերակոչման Ատեանն հաստատուած է։

Քաղաքին բնակութեան յատուկ չենքերն այնքան լաւ չեն ատորին թաղերը, իսկ քանի քաղքին դէպ'ի բարձրադիր կողմը յառաջանայ մարդ, չենքերն ու բնակարանները այնքան աւելի աղնուացած ու չքեղացած կը տեսնէ։ Ամբ քաղաքին նոր մասն է, որ հարուստք և աղնուականք իրենց բնակութեան տեղի ընտրած են, յորում կը տեսնուին լայնարձակ տներ, որոց խիստ չատը սակայն վերնայարկ են, և իրենց ընդարձակութեանն հետ բաղդատմամբ փողոցի դռներնուն անձկութիւնն ու նեղութիւնը կարի իսկ աչքի կը զարնէ, ծաղկաւէտ պարտէզներ, ծառաստանք, սիրուն և չքեղ օթեւներ, թատրոններ, դրօսարաններ, փողոցները լայնկէկ և խոշոր խիճ քարերով յատակեալ, երկնի ֆայտոններ, որք 30 կոպէկով (4 ղրշ. գրեթէ) քաղաքին մէջ ո'ր թաղէն մինչև ո'ր թաղը որ ուզես կը տանին։

Փութամբ ասել թէ, Տփղիսի և գրեթէ ամբողջ Ռուսաստանի մէջ այսքան նշանաւոր, մեծ ոճեմեծ և հոյակապ չենքերն իրենց գոյութիւնը կը պարտին, ոչ այնքան անհատական հարստութեանց, որքան առաւել՝ կալուածական պանքաներու գոյութեանը, որոնք կալուածի մը գետինը աւանդառնելով փոխ ստակ կ'տան վրան չենք բարձրացնելու, և որոշեալ դլխաւորաբար մը սահմանելով. աղքատ կալուածատէր մ'այս դրութեան շնորհիւ, 10—15 տարուան մէջ ինքզինքը հոյակապ չենքի մը տէր կ'գտնէ, կալուածական պանքաներու հաստատութիւնը մեծ և անգնահատելի բարիք ու ծառայութիւն մատուցած է Ռուսիոյ ժողովրդեան, և խիստ ցաւալի է որ Յաճկաստան մինչև այսօր գէթ կ. Պոլսոյ մէջ մէկ հատ գտնէ կալուածական պանքա մը ունենալու բաղդին չէ կրցած արժանանալու։

(Շարունակելի)

Ռուսումը Սիթթէ իտարէսի ճանիպինտէն կէլէն իլան։

Ռուսումը Սիթթէ իտարէսի ճանիպինտէն կէլէն իլան։

Ռուսումը Սիթթէ իտարէսի ճանիպինտէ վէ ալթընըդ, վէ գուշլու բիյալլարընը քեաֆֆէսի իշլու 1297 սէնէսի քեանունը սանիսինին 25ինճի բազար էրթէսի կիւնիւ սաաթ 8ոէ մուգավէլէնամէ աէֆթէրինտէ միւնտէրիճ չէրաթ մուհիպինճէ պիլմիւզայէտէ լիրայի Օսմանիյէյէ թահվիլ ու թէպտիլ իտիլէճէյի ճիհէթլէ, զիքր օլունան էճնասընը պէրվէճէր չէրաթի լիրայի Օսմանիյէյէ թէպտիլինէ թալիպ օլանլարընը սուրէթի թալէպլէրինի միւպէյին կէօնտէրէճէքլէրի մէքթուպլարը գարալը օլտուղու հալտէ, մէզգիւրբազար երթէսի կիւնիւ նիհայէթ սաաթ եէտիյէ գատար Տէրսաատէթտէ Ռուսումը Սիթթէ իտարէսինտէ զապտլ օլունճաղը վէ պիր տէ չարթը մուգավէլէյի անլամագ իսթէէնէրէ մուգավէլէյի մէզգուրուն իրէ գելընճաղը իլան օլունուր։

20 քեանունը սանի 1882

ՄԻԻԹԼԻՖԷՐՐԻԴԱ

Էվէլքի կիւն իսմի կաղէթամըզտա տերճ իտիլէն խսրբութ վէ Տիարպէքիր ատլիյէ միւֆէթթիշի Նիազի էֆէնտիին վագթըյլա տա պիր չոգ ֆէզահաթ վէ ֆէնալըգլար իճրա իթտիկինէ տայիր ըմբռնդլ կաղէթասընա պէօյուք պիր Օսմանլը մէմուրը թարգիմանան աթիտէքի մէքթուպ եազըլմըշտըր։

Միւէլլիֆ էֆէնտի,

Տիարպէքիր ատլիյէ միւֆէթթիշի Նէյազի էֆէնտիին աթվարը նալայըգէսի հագգընտա եազըղընըզ ֆիգրա միւթալաա կիւզարը աճիզի օլտու։

Մերգում խարբութտա իճրա իթտիկի չու ֆէզահաթ կիպի տիկէր տէֆալարտա տա պազարլըգ-լարտա պուլունմուշ օլմազլա։ մերգումըն չու ալչագճասընա իճրա իթտիկի քէօթիւլիքլէրտէն պիր միսալ զիքր իթմէյի ֆայտատէն խալի կէօրմէմ։

Պիր վագթ մերգում Նիյազի՝ Սթանպօլտա իքէն անասըլ եանեալը օլուպ Պէյօղլունտա միւթեմէքքին օլան պիր տէլիգանը յալագա իթմիշ։ վէ մուհաբիրէյհ տէլիգանը իլէ սըգը միւնասէպաթ բէյտա իթմէք իւզրէ պիր վասէթա արամայա չըգըշմըշ։ վէ Նիհայէթ պու վասիթալըգ մէմուրիյէթինի իյֆա իթմէքլիյի Գավալը Սաիտ էֆէնտի թէտհիւտ իթմիշտիր։ Պու ատամ՝ էն ալչագ սէրսէրի-լէրտէն պիրի օլուպ, կէօյա պիր թագըմ իթթիֆագը խաֆիլէր մէվճուտ օլտուղընա տայիր միւֆթերիյանէ ղավգալըգ վէ կֆալը խրեանէթքեարանէտտ պուլունտուղու իչիւն պիր գալէտէ միւէպպէտէն գալէպենտիյէ հիւքմ օլունմուշ տըր։ Շախսը մերգում չու ալչագ ախզուիթասընտա պէանամ գազանմիշ իտի։

Մերգում Սահտէֆէնտի՝ Նիազի իլէ պիրլէշիպ մումարիյէհ տէլիգանլըյը արաշթըրմայա պաշլամըշտըր։ Պու տէլիգանը իսէ՝ եանեա միւթէպերանընտան պիրինին մախտումը օլուպ, արթըգ Սթամպոլտա էմնիյէթ իւզրէ եաշայամայաճաղընը ֆարգ իլէ բէտեր ու վալիտէսի նէզտինէ իլթիճա իթմիշտիր։ Մումարիյէհին ֆիքրը խապերի իւզրինէ, իբի տիւշմէնէրի՝ մումարիյէհ տէլիգանլըյա կէօյա քիւլլիյէթլի պիր մէպլաղ իգրազ իթմիշ օլմազ պէհանէսիյլէ, ալէյհինտէ իգամէի տավա իթմիշլէր։ վէ մահալինտէ մուհաքէմէլէրի բույէթ ու իքմալ օլունմազ իւզրէ Ատիյէ նէզարէթինտէն բուխսաթ իսթիհսալ իթմիշլէրտիր։ Պունլար՝ եանեայա վիսուլլերինտէ սախթէ վէ քիւսթախս ալաճագ սահիպի Սաիտ՝ Ատիյէ նէզարէթինին բուխսաթնամէսինի եանեա վիլայէթի վալիսինէ թագտիմ ու թէսլիմ իթմիշտիր։

Քէֆիյէթտէն ասլա խապերտար օլմայան վալի բաշա՝ մումարիյէհ տէլիգանլըյը մուհաքէմէ իթմէք իւզրէ պու-իչի տիտ օլտուղու մահքէմէյէ հէվալէ իթմիշտիր։

Պու տէլիգանը ալէյհինտէ թէրթիպ ու թանզիմ օլունան էվրագը գրաթ իթտիկինտէ, էվրագը մէզգիւրէնին Նիազի էֆէնտինին իսթիտասընա միւպթէնի օլարագ գալէմէ ալընտըղընը կէօրիւնճէ, հագգգաթը հալի բէտեր ու ագրապասընա նագլ ու հիքայէ իթմէյէ գարար վերմիշտիր։ Ռէտեր ու ագրապասը տէրճալ վալի բաշանըն նէզտինէ կիտիպ, պու ֆիքիլը նալայըգը վալիի միւշարիէյհէ նագլ իլէ իքմալը նամուս իչուն քէնտիլէրինէ պիր թարգիլէ վերիլմէսինի թալէպ իթմիշլէր տիր։

Վալիի միւշարիէյհ՝ ատիլ վէ միւտէպպիր պիր գաթ օլուպ, իբի միւթթէհիմլէրի հուզուրընա չագըրմըշ, վէ իսթինթագ ու իսթիճվապլարընա միւպաչէրէթ իյէմիշ տիր։

Պու կիւնքի կիւն Տէրսաատէթտէ ասքէրիճէ պէօյուք պիր բիւթպէյի հաիզ պուլունան միւշարի. լունտուղու իչիւն պիր գալէտէ միւէպպէտէն գալէպենտիյէ հիւքմ օլունմուշ տըր։ Շախսը մերգում չու ալչագ ախզուիթասընտա պէանամ գազանմիշ իտի։

Մերգում Սահտէֆէնտի՝ Նիազի իլէ պիրլէշիպ մումարիյէհ տէլիգանլըյը արաշթըրմայա պաշլամըշտըր։ Պու տէլիգանը իսէ՝ եանեա միւթէպերանընտան պիրինին մախտումը օլուպ, արթըգ Սթամպոլտա էմնիյէթ իւզրէ եաշայամայաճաղընը ֆարգ իլէ բէտեր ու վալիտէսի նէզտինէ իլթիճա իթմիշտիր։ Մումարիյէհին ֆիքրը խապերի իւզրինէ, իբի տիւշմէնէրի՝ մումարիյէհ տէլիգանլըյա կէօյա քիւլլիյէթլի պիր մէպլաղ իգրազ իթմիշ օլմազ պէհանէսիյլէ, ալէյհինտէ իգամէի տավա իթմիշլէր։ վէ մահալինտէ մուհաքէմէլէրի բույէթ ու իքմալ օլունմազ իւզրէ Ատիյէ նէզարէթինտէն բուխսաթ իսթիհսալ իթմիշլէրտիր։ Պունլար՝ եանեայա վիսուլլերինտէ սախթէ վէ քիւսթախս ալաճագ սահիպի Սաիտ՝ Ատիյէ նէզարէթինին բուխսաթնամէսինի եանեա վիլայէթի վալիսինէ թագտիմ ու թէսլիմ իթմիշտիր։

Քէֆիյէթտէն ասլա խապերտար օլմայան վալի բաշա՝ մումարիյէհ տէլիգանլըյը մուհաքէմէ իթմէք իւզրէ պու-իչի տիտ օլտուղու մահքէմէյէ հէվալէ իթմիշտիր։

Պու տէլիգանը ալէյհինտէ թէրթիպ ու թանզիմ օլունան էվրագը գրաթ իթտիկինտէ, էվրագը մէզգիւրէնին Նիազի էֆէնտինին իսթիտասընա միւպթէնի օլարագ գալէմէ ալընտըղընը կէօրիւնճէ, հագգգաթը հալի բէտեր ու ագրապասընա նագլ ու հիքայէ իթմէյէ գարար վերմիշտիր։ Ռէտեր ու ագրապասը տէրճալ վալի բաշանըն նէզտինէ կիտիպ, պու ֆիքիլը նալայըգը վալիի միւշարիէյհէ նագլ իլէ իքմալը նամուս իչուն քէնտիլէրինէ պիր թարգիլէ վերիլմէսինի թալէպ իթմիշլէր տիր։

Վալիի միւշարիէյհ՝ ատիլ վէ միւտէպպիր պիր գաթ օլուպ, իբի միւթթէհիմլէրի հուզուրընա չագըրմըշ, վէ իսթինթագ ու իսթիճվապլարընա միւպաչէրէթ իյէմիշ տիր։

Պու կիւնքի կիւն Տէրսաատէթտէ ասքէրիճէ պէօյուք պիր բիւթպէյի հաիզ պուլունան միւշարի.

ՇԱՐԳ ԶԱՐՇԸՍԸՆՏԱ

ՓԻՐԱԼԸԳ ՕՏԱ ՎԷ ՄԱՂԱԶԱ

Սթամպօլտա ֆինճանճըլար եօգուլունտա ՇԱՐԳ ԶԱՐՇԸՍԸ նամը իլէ մաարուֆ եէնի չարշընընն օտա վէ մաղազալարը՝ Թիւճճարան, սարրաֆան, աթըպպա վէ ավօգաթլարա վէ սահիր զէվաթը միւթէպերեէ իճար օլունմուշ իսէ տէ, մէզգիւր չարշրտա հէնուզ քիրայա վերիլմէմիշ օլան 8 օտա վէ 3—4 մաղազա տախի իճարա վերիլէճէյինտէն, թալիպ օլանլարընն չարշուի մէզգիւրտէ 20 նիմէրօլու մաղազայա միւրաճաաթ իյլէմէլէրի իլան օլունուր։

Մէզգիւր օտա վէ մաղազալարը իսթիճար իտէճէք քիմսէյլէր, պէքեար վէ զէվաթը միւթէպերէտէն օլտուգլարը հալտէ, կէճէլէրի տախի քէնտի օտա վէ եա մաղազալարընտա եաթապիլէճէքլէր տիր։

Օ ԼԻՕՆ

ՊԷՕՅԻԴ ՄՕՏԱ ՄԱՂԱԶԱՍԸ

ՊԷՅՕՂԼՈՒՆՏ ՏՕՂՐՈՒ ԵՕԼՏԱ Ն՝ 8

Մաղազամըզա պու տէֆա ֆիսթանլըգ իչիւն գումաշլար, սաֆի իրեքլի վէ իրեք իլէ գարըշըգ եունու կարնիթիւրլէր, էսվապլըգ չուհալար վէ իրեքլիյէր, սաչագ վէ գօյտէլա վէ ֆանթազիա մաթալարը, ելբաղէլեր, բամպուգ վէ եիւն չօրապլար, բէյնէթ էլտիվէնլէրի օլարագ թէքմիլ սէչմէ մալլար կէվմիշ օլտուղունու բաղպէթլու էհալիյէ իլան իթմէքլի իֆթիխար իտէրիզ։

Մաղազամըզ հէնուզ թէէսիս օլունմուշ օլուպ, բաղպէթլու էհալի՝ օրատա քէնտի կուսթօսունա կէօրէ հէր նէվի թաղէ վէ եէնի մօտա մալլէր պուլաճագ տըր։

Էմթասմըզդն էյի ճինս օլտուղունա վէ ֆիյաթլարդն էհվէն պուլունտուղունա գանաաթ հասըլ իթմէք իչիւն, գատընարդն պիզզաթ մաղազամըզը թէչրիֆ պույուրմալարընը թավսիյէ իտէրիզ։

ԱԹԼԱՍ ՊԻՐԱՏԷՐԼԸ

Սթամպօլ 17/29 Յունվ. 1882 Մ. Ժ.

Սէլանիքտէն եազըլտըգընա կէօրէ, եունան ասքէրի թարաֆընտան վօլսընն իշղալ օլունտուղու սըրատա, չէհրը մէզգիւրտէն հարէքէթ իտէն պիր հայտուտ չէթէոնին 2 մէշհուր սէրքէրտէլէրի Նիգօլաոս իլէ Տէրուսի՝ աֆվը ումմիյէ մաղհար օլմազ վէ եախօտ պիր գաչ այ մահպուս օլտրգտան սօնրա սէպիլլէրի թախլիյէ օլունմազ չարթըյա Մագեռոնիա հիւքիմէթը մահալլիյէսինէ արզը տէխալէթ իթմիշլէր տիր։

Եունան գրալընընն իքի պէօյուք մուխթարատան գուրլտուլտուղունու Աթինա կաղէթալարը եազըեօր։ Գրալը միշարիէյհ յունվարըն 21ինտէ Բիրէյէ կիթտիկի սըրատա բաքիպ օլտուղու չըմէնտրքիր գաթարը մախսուսու պիր միւսատէմէ իթմիշ, վէ գրալ իլէ սահիր եօլճուլարընն խէվֆ ու տէհչէթինին մուհիպ օլմուշ իսէ տէ, պիր ֆէնալըգ օլմամըշ տըր։

Երինէ եէվմը մէզգիւրտէ գրալ քիւչիւք պիր վաբօրա բաքիպ օլտուղու հալտէ, Յանիմարգատան վիւրուտ իտէն պիր հարպ սէֆինէսինի զիյարէթ վէ օրատան ավտէթ իտիպ, վաբօրատան գարաեա այագ պասար պասմազ բաքիպ օլտուղու վաբօրուն գաղանը բաթլամըշ տըր։

Սարուխան միւթասարրֆիզընտան չէքիլէն պիր թելէկրաֆա կէօրէ, թաթար օղլու Իսրահիմ նամ շագի իւզրինէ սէվգ օլունան թաագիպ մէմուրլարը թարաֆընտան մերգում հայտուտ տերաէսթ օլունմուշ տըր։

Մըսըրտա էլվէճհ գարանթինա խանէսինտէ գօլէրա իլէթի քիւլիյէն զահի օլարագ, մահալը մէզգիւրտէ պուլունան հանիլէրտէն 300 նէֆէր գատար պիր գաֆիլէ մէմլէքէթլէրինէ ավտէթ իթտիքլէրի կիպի, տիկէրլէրի տախի բեյտերբեյ ավտէթ իթմէքտէ իսիշլէր։

ԻԼԱՆԱԹ

*Բուսումաթ Էմանէթինտէն կէ-
լեն իլան.*

Իւզէրլերինտէ գուրչուն մէօ-
րիւ օլտուղու հալտե տիլարը էճ-
նէպիյէյե Բրան էր օլմագ իւզրէ
կէօմրիւյէ կէվիրիլճէք Իրան
թէնպէքիսի հագգընտա բէտտը
բուսում օլունամայաճաղընտան,
Թիւճճարը Բրանէր իտէպիլէճէյի
թէնպէքիսի վար իսկ, կէլճէք
1298 սենէսի չէհրը մարտընդն 15.
ինէ գատար Տէրսաատէթ Էմթա-
լի տախլիյէ կէօմրիւիւ նէգա-
բէթինէ թահրիրէն ինպարը քէյ-
ֆիյէթ օլընարը հալտե, մաղ-
զայա մէմուր Իրանալյա թէնպէքի
գապարընա մէճճանէն գուրչուն
մէօհրիւ տարպ օլունաճաղընտան,
պուրաստ թիւճարնա մալիւմ օլ-
մագ իւզրէ իլան օլունուր։

19 քէանունը սանի 97

ԲԷՌ ԶՕԳ ՌԻՄԷՍՆԷՑԻ

ՄԻԻՌԼԻՏՏԷՐ ԻՏԷՆ

ՎԷԼՎԷԼԷԼԻ ԽԱՄԹԱԼԸԳ

Պու խասթալըգ ճիւզլի պիր մկյտէ պօղուղդուղու իլէ պաշլար, լաքին էկէր իսլթիատտան միւհիմնէնիմէզ իսկ, նիհայէթ վիճուտրն հեր թարաքինա վէ պաշլանա տալաղա, գարա հիյերէ վէ միտեէ վէ նիհայեէթ պիւթիւն էթ պէզզէրինէ սիրաեէթ խտէր, վէ պու սուրէթլէ պու խասթալըղա միւպտելա օլանլար միւտթեթը էօմիրլէրինտէ մուզտարըպ օլուպ, էօլիւմանէրի պու իպտիրաստէն գուրթարըր։ Էքսէրիա պու խասթալըգ էյլի ֆարգ օլունմայըպ հանըլըրը, լաքին շոր սիվալլար իյրատ օլունտուգտա, էգզքիւր խասթալըղա միւպթէլա օ-ղուպ օլունմատը անղարըրը։ Թաւամ իթտիքտէն սօնրա նէֆէս ալըպ վէրմէ քտէ միւշքիլաթ, զահմէթ վէ ոզզընթը չէքէրմիսինիզ։ Տէրինտէն պիր աղրը վէ պու աղրը իլէ պէրապէտտիսի պիր եօրկունդուգ տույամըմընը։ Կէօզլէր սարարը՞ մը։ Սապահլարը տիշլէրտե վէ տիշ էթլէրինտէ գաթը, վէ եարըշկան պիր նէմլիք վէ աղրը տատսըզլըրը վա՞ր մը։ Տիլ բասը՞ մը տրը։ Դապուրկալաբտա վէ սըրթտա աղրը տույամըմընը։ Գարա ճկյեր պէօյիւմիւշ կիպի սաղ թարաքինըզտա պիր թաղեկ վար մը։ Դապըզլըգ վա՞ր մը։ Ուճուգի պիր վագիյէթտե եանի պօյու պօյունա եաթմըշ օլուպ տա պիրտէն պիրէ գալգընընդտա։ պիր նէվի պաղ տէօնմէք վէ կէօզլէր գամաշմագ կիպի չէյլեր օլո՞ւր մը։ Իտարտ աղ մը տրը վէ բէ՞ք բէնգիլի տիր։ իտարտ թօբլանը՞ր մը։ Թաւամ տան սօնրա՝ եէսկիյինդ տէրհալ էգզլի՞ր մի վէ կէյիրմէքլէր կէլի՞ր մի։ Սըգ-սրգ եիւրէք չարբընթըսը վուգու պուլո՞ւր մու։ Պուեթին պու էմարէլէր պիրտէն կէլէմէդլեր։ Լաքին պու տէհկէթլի խասթալըղը Թէրագդսինէ չէօրէ, մէգքիւր էմարէլեր խասթայա բէյտերբէյ եգիյէթ վերիրլեր։ Էկեր պու խասթալըգ պիր միւտէթ իսթիտատ իտէր իսկ գուրու վէ կըշզալաբը պիտր էօքսիրիւք հասըլ օլուր, վէ պիր աղ սօնրա պու էօքսիրիւքլէ պալլամ տա կէլիր։ Խասթալըգ բէք իլերի վարմըշ օլտուղու թագտիրտէ, տէրի էսմէր վէ քիրլի կիպի պիր բէնկ ալըր, էլլէր վէ սեագլար սօղուր վէ նէմլէնիր։ Գարա ճկյեր իլէ տալագ բէյտտէրբէյ խասթալանընճա, սըզը աղրը մէյտանա չըգար վէ պէրմիւթատ իհտա օլունան թէտավի պու սօն աղրըլարա հիչ պիր թէնսիր իթմէզ։ Պու խասթալըգ ատի պիր մուալիճիլէ տէֆ օլունուր իսկ, իլգ էմարէէ էր կէօրիւլճէճ տէիհալ պիրը տգգաթը թամամ իլէ թէտավի իթմէք բէք էհէմմ տիր, վէ եկեր խասթալըգ էյլճէ քէօրէլէշմիշ իսկ, իրթահ աչըլընճայա վէ հաղամ ալճիթլերի տիզէլինճէյէ գատար ասըլ իլաճա տէվամ իթմէլի տիր։ Պու խասթալըղա գարա ճկյեր խասթալըղը նարբյլա պագըլըգ, պու տէհշէթլի իլէթ ալճյհինտէ էն էմին վէ էն միւսսիր իլան «Սէյյէլէն ղէֆ»-ութեաղ ղէրօղը» տըր։ Պու պիր թերթիպի նէպաթի օլուպ Ամերիգատա եաբըլըր վէ Լոնդրատա Ֆարինկթըն Բօատ Է. Գ. Նօ. 21տէ Ա. Ճ. Ուիթ թարաֆընդան սաթըլըր Պու շիրոպ սէպէպը հագիգիսինի վէ պիրթաալ խասթալըղը տա քէօքիւնտէն տէֆ իտէր։

Սահիպի Ա. Ճ. ՈՒԻԹ
21 Ֆարթինկթըն Բօատ Լոնդրա Է.

Սթամպօլտա Եէնի Ճամի սօգաղընտա Մ. Տէլլա Սուտանը էճզախանէսինտէ վէ Պէյօղլունուն ճատտէսինտէ Մ. Գանցիւգ պիրատէրլէրինին ինկիլիզ էճզախանէսինտէ վէ Գալաթատա Եիւքսէք Գալտըրըմտա Մ. Վէլիցին էճզախանէսինտէ վէ պիհէմլէ իսպէչար տիւքքէանլարընտա պուլունուր։

Թօքտան վէ բէրաքէնտէ միւպաեէամ իչին Գալաթատա Զապրթա գուրպինտէ Եիւքսէք Գալտըրըմտա Նօ. 95/7տէ Ումումի Ինկիլիզ Մաղազաընտա մէմուրը մախսուսը ԷՄՕՆՏ ԳԱՐՈՒԱՆԱ յա միւրաճաաթ իթմէլի տիր։

ՊԻՐ ՆԷՎԻ ԻԼԱՆ

Ասմա ալթը ճիվարընտա թահ. միս սօգաղընտա 22 Նիմէրօ իլէ մուրագգամքիչատ իթմիշ օլտուղումուզ ՍՈՒԼԹԱՆԻՃԼ Նամ տուխան ֆապրիգասընտա պու տէֆա եէնիճէէն ալա ճընսլարընտան խուսուսի կէթիրմիշ օլտուղումտուխանէրտէն Դանիչ հալինտէ օլարագ գօգուլու վէ իչիմի ղաեէթ կիւզել հեր նէվի տուխանլար ֆիյաթը սարէյէ նիսպէթէն էհվէն ֆիրուխթ օլունմագտա օ. լուպ, պու քէրրէ միչթերիլէրիմիզի խօշնուտ իթմէք վէ տահ զիյատ չէօհրէթ գազանմագ իչիւն հեր նէվի բաքէթլերին տերունինէ իքրամյէ նամըյլա պիրեր պիլէթ վաղ օլունուպ, մէգքիւր պիլէթ հեր գանը բաքէթտէ զուհուր իտէր իսկ, համիլինե տուխանճըլարտան վէ եուխտա ֆապրիգաի մէգքիւրը Զընտան Գաբուսունտա Ֆէսճիլեր ճատտէսինտէ 16 Նիմէրօլու տէ բօղիթօօրնտան պիր բաքէթ հէտիյէ օլունճաղը մէգքիւր պիլեթլերտե 3 լիսան իւզրէ զահրլերինե իլան օլունմաղա, բաղպէթ պուլուրան զաթլարը էգհէրճիհէթ մէմնուն իտէեկկիմիզի իլան իտերիզ։

15—5

ԷՕՄԻՒՐ ՍԻԿՈՒՐԹԱՄԸՆԱ ՏԱԻՐ

ՎԻԷՆՆԱՆԸՆ ՄԼԻԼԷԹ ՊԱՆԳԱՍԸ

Ինչու պանգա էօմիւր սիկուրթամընտան մատտա, չօճուգլարընդ պէօյիւմէնէ գատար պիր սէրմայէ բէյտա իթմէք իւզրէ ազչէ տախի գապուլ իտէր։

Պու պանգա Սոնրէա գոնէլէ նէղրէրինդէն 1869 յունէ 8 վէ Մոճարէոնան ընճոբէր նէղրէրինդէն 1870 օգոստոս 27 ընրէթլերէրնէ վէ 747/640 նումերօլարը էլէ եմճնէպաղ տէղ էնմէյ տիր։

Մէգքիւր պանգա՝ ինսանընն էօմրիւնիւ մուայյէն իքրամյէյէրլէ վէ քեաֆֆիյէի չէրտիթը մալիւմ իլէ սիկուրթա իտէր. եանի էօմրիւնիւ սիկուրթայա գօյմագ իսթեյէն ատէմ կէրէք հեր նէ վագթ վէ ֆիթաթ իտէր իսկ, վէ կէրէք սիկուրթա միւատէթինէն սօնդրա սաղ գալը իսկ, պու պանգա օ ատէմին թային իմտինի մրգտար մէպլաղը, վէ օրթագլաչը օլան սէրմայէլերի սիկուրթա իտէր։

Մէգքիւր պանգա՝ թալէպ օլունան թարիհնամթը, ապա թէնգիհ վէ թէնգիլ իթմէքտէն սէքիզ կիւն անցընդ թէհտիյէ իտէր, վէ ինսանիյէթ բէրվէրլիք գավարտինէ թէվֆիգէն, քէնտի միւթէրիսլերինէ բէք միւսահիտ չարթլար վաղ էյլէր։

Տահա զիյատ մալիւմաթ վէ թարիխաթ այմագ իչիւն Անճէնցիտ բէք չօգ լիսանտա բրիսալէլէր թէրճիմէ տիր։

Թէրճիմէ էվի Մէրբ Ն. Ղանտ
Ա. Հէյֆէրի

Գալաթատա Գարաքէօյտէ պօրսանընդ գարշըսընտաքի տարիէնին իքինճի գաթընտա 13 նօմէրօլու օտատա։

Սթամպօլտա Քիւչիւք Նէնի խանտա Մ. Հէրմ. Ա. Հօլչթէյն վատէոր կէլմիչ օլան հեր սիկուրթա պէտէլինի ախզ ու գապուլ իթմէյէ մէմուր տըր։

ԹԷՐՏԻԼԻԷՆ ԳՕՖԹ ՎԱԲՕՐԼԱՐԸ ԻՏԱԼԻԱՅԻ

ՏԷՐՍԱՏԷԹԻՆ ՄԱՆԱՐԱՆ ԴԷՊԷՏԻՆԴԷ ՎԷ ԻՍԹԱՆԲՈՒԼԻ ԴԷՊՈՅԻՆԴԷ ՏԷՐՍԱՏԷԹԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՔԱՅԻ ՄԱՍԻՆ ԴՐԱՆՑ

ՄԹԱՄՕՂՈՒՄԱՆ ՀԱՄԱՐԻՆԴԷ

Հ. Ս. Ֆ. Ֆ. Ֆ